Ն. 5072 — 1902 ՓԵՏՐՎԱՐ 9 ՃՈՒՄԱԱ ԷՐԹԷՍԻ — 1319 ԶԻԼԴԱՏԷ 13 — ՕՆ ՍԷՔԻԶԻՆՃԻ ՍԷՆԷ

20 ԲԱՐԱ

ՋԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐԱ

1877 ՍԷՆԷՍԻՆՏԷ ԹԷՍԻՍ ՕԼԸՆՄԲԷՆ ՏԸՐ

ԱՊՕՆԷ ԳԻՅԱԹԼԱՐԸ

	12 այրեգ	6 այրեգ	3 այրեգ
ՍԹԱՆՊՈԼ	140 ղշ.	70 ղշ.	40 ղշ.
ԹԱՇՐԱ	150 »	80 »	45 »

Մէջիտիյէ 20 ղշ. տան

ԲՕԼԻԹԻԳԻՅԷ ՄԻԼԼԻՅԷ ԹԻՒՃԱՐԻՅԷ ՍԱՐՐԱՖԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՅԷ

صاحب امتياز: جيوەلكيان

ԵԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

جريدهٔ شرقيه (۱۲۹۳ سنه‌سنده تأسيس اولنمشدر)

DJERIDEI-CHARKIE
FONDÉ EN 1877

ԻԼԱՆԱԹ ԳԻՅԱԹԼԱՐԸ

Լինելի, Ջունի վէ Յիւլիսի սահիպէ ղշ.	5
Կիւնլի սահիպէ սաթրը »	3

Իսարէխանէսի Սթանպոլտա Պապը Ալի ճատտէսինտէ նումէրո 20 Ճիվէլէկեան մաթպասանտա տրը։ Քեսգինի մէվատտ հադրէնտա կազէթանըն սահիպ վէ մէսուլը ՏԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։
Մէվատտը նաքիյա տարը պէհլէր մէճմանէն գապուլ օլունմաճագ վէ տերճ օլունմայան էվրադ իսաէ օլունմայաճագ։

ԿԻՒՆԼԻԿԻ ՀԱՎԱՏԻՍ

Եօգոհամասան Բարիզէ չէքիլէն պիր թէլեկրաֆա կէօրէ, Ինկիլթէրա վէ Ճաբոն իթթիֆաքը նէթիյճէսի օլարագ Գօրէա զապինէթօսընա թէպկոտիւլաթ վուզուռ պուլմուշ տրը։ Եէնի հարպիյէ վէ մալիյէ նազըրլարը՝ բոյիթիգաճա էֆքեարը պիթարաքի սահիպէրիտիր-լեր։

Սէուլտան Բէթէրսպուրկա վարիա օլան խապէրլէրէ նազարէն, Զին սէֆիրի Գօրէա սուլարընտա Ճաբոնլալար կիպի Զինլիլէրին տախի պալըգ ավլամաղա հագդալարը օլմասընը Գօրէատան Թալէպ իթմիշ տիր։

Պէլկրատան խապէր վէրիլտիկինէ կէօրէ, Սրպիա գրալիցասը Տրակա եաղընտա վազը համլ իսէճէքմիշ։

Մատրիտտէ ումումէն զանն օլունտըղընա կէօրէ, Սբանիատա Բարլամէնթո թէկմինթընը թաթիլ իթթիրէն էմրնամէ իմզալանտըգտան սոնրա պիր պուհրանը վիւքէլա զուհուր իսէճէք տիր։ Մէճլիսը մէպուսանըն պու կիւնլէրտէ թաթիլը միւզաքերաթ իսէճէկի իվայէթ օլունըյոր։

Ինկիլթէրատա եաբլան եէնի պիր Ճաբոն եաղրպ սէֆիրէսի՝ Ճաբոնա կէթմէք իչին եաղընտա հարէքէթ իսէճէք տիր։ Պու սէֆիրէ՝ տիւնեատա էն կիւզել հարպ սէֆիրէսի տիր։

Ցիւնքի նիւսխէսիդէ մուխթասարէն եաղըլըպը վէճէյէ, եվվելքի կիւն Իթալիա Բարլամէնթոսը քիչատ օլունուպ, քիչատ նումթգընը գրալ Վիգթօր Էմմանուէլ պէզզաթ գրաաթ իթմիշ վէ քէմալը չէվգ իլէ ալգըլանմըշ տրը։ Պունտա պէյան օլունտըղընա կէօրէ, Իթալիա՝ տիւվէյը սարէ իլէ միւնասէպաթը հասէնէտ պուլունմագտա տրը։ Տէվլէթը միւշարէլէյհա՝ քէնտի հուգուգընը մուհաֆազա վէ վէզայիֆինի էյֆա իթմէկէ մէյյալ բոլիթիգասը սայէսինտէ միլլէը էճնէպիյէնին թէվէճճիւհ ու մուհասապէթինի գազանմագա մուվաֆֆագ օլմուշ, վէ պու հալ թէէմմինաթը սամիմանէ իլէ իսպաթ օլունմըշ տրը։ Տիւվէյը մուաղղամա հէյէթը իթթիհատիյէսի տախիլինտէ Իթալիանընը մուհաֆազա մէնաֆիի, վէ իթթիֆագլարը իլէ սամիմի տօսթլըգլարընա օլան սատագաթը՝ Իթալիանընը թաագիպ իթտիկի մագսէտը ալիյէ, եանի սուլհը ումումիյէ թէմաղյա միւթապէգաթ իսէրլէր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Սէլամլըդ պայը տիւն Համիտիյէ ճամիսինտէ իճրա պույրըլմըշ տրը։ Բէսմը մէգքիւրը սէյր իթմէք իւզրէ տարէրէ մախսուսէտէ Իրան սէֆիրի բրէնս Միրզա Ռիզա Ցանիշ Խան վէ պաշ թէրճէմանը Ագշալեան Յովհաննէս Խան, Բուլգարիա սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Տրուսի վէ պաշ թէրճէմանը, Ալէման սէֆարէթի Յիւնճի թէրճէմանը, Անատօլու շըմէնտիֆէրը գումբանեասը տիրէքթօրը Մ. Հիւնէն, Հիճազ շըմէնտրքէրի պաշ միւհէնտիսի Մ. Սքիֆէրա, Ալէմանիատա քեսին Համպուրկ ֆապրիկաթօրլարընտան Մ. Էքէրս վէ սարէ հայրը պուլունմըշլար, վէ իգթիպա իսէնլէր իլիթիֆաթը Սէնէյէյէ նակլ օլունշար տրը։

ՐԷՍՄԻ.—Տիւնքի ճումա կիւնի Սէլամլըգ բէյոմը ալիսինտէն սոնրա չայան պույրուլան միւսաատի Սէնէյէի հազրէթը Բաահչահի իւզէրինէ Իրան սէֆիրը քէպիրի էրքա իւտ տէվվէ ճէնապը էյրէճ բրէնգ Միրզա Ռիզա Խան հազրէթլէրի սուրէթը զայրը բէսմիյէաէ հուզուրը չէվքէթմէվքուրը հազրէթը Թահտարիտէ չէրէֆը մէսուլա նահլ օլմուշ տրը։

—Էվգաֆը Հիւմայուն նազրրը տէվլ. Ազտուլլահ Ղալիպ բաշա հազրէթլէրինն քէյֆսիզլիկի՝ Թարաֆը հազրէթը Բատիշահիտէն իշխիրլէք, տիւն գաբէնահ հազրէթը Բատիշահիտէն սաատ. Ֆարիգ պէյ հազրէթլէրի գօնաղընա կէօնտէրիլէրէք խաթրլարը իսթիֆսար պույրըլմըշ տրը։

— Տէրսաատէթէ կէթիրիլէճէք Քեապրտխանէ մէնպա սուլարը ինշաաթընա իսթիսամ օլունսն ամէլէյի արթըրարագ, մէգքիւր սուլարըն պիր ան էվվէլ Տէրսաատէթէ կէթիրիլէսինէ իրատէի Սէնէյէ սուտուր իթմիշ տիր։

—Պապը Ալի իսթիշարէ օտասը մուավինլէրինտէն սաատ. Սթավրաքի էֆ.յէ 1927 ղշ. թէգդիսա մաաշը թախսիս օլունմըշ տրը։

—Էրզրումտա ապիյէ մէմուրլարը իչիւն 270,000 ղշ. սարֆըյա պիր տարիէ լինչա օլունճաղընտան, քէյֆիյէթ՝ էյֆապ իսէնլէրէ թէպլիղ օլունմըշ տրը։

—Էվվելքի կիւնքի նիւսխէմիզին թէպլիղաթը Բէսմիյէ զըմբնտա տէրճ օլունան զարարը՝ սուրէթը բէսմիյէտէ թէպլիղի իչին, պու կիւն էֆմէֆքի ուսթարարընը Շեհր Էմանէթինէ ճէլպ խիլիճէկի խաբպէր պաղնմըշ տրը։

—Տույունը Ումումիյէ խտարէսի՝ թէէմինաթ ազչէսինէ մահուպէն Իզմիր-Գասապա շըմէնտրքէր խաթը գումբանեասընա 2000, վէ Սէլանիք-Տէրսաատէթ իլթիսագ խաթը գումբանեասընա 3000 լիրա թէէմինէյէ իթմիշ տիր։

—Հապրլաթը թէէսխաթը ասքէրիյէ գօմիսիօնընա սիտ օլմագ իւզրէ Շեյլիտ քեսին ֆանէլա վէ չօրապ ֆապրիգասընը տարէրէի ասքէրիյէճէ սաթը պաղնմաք խուսուսընա իրատէի Սէնէյէ սուտուր իթմիշ տիր։

—Վիլայէթլէրտէ պուլունան ժանտարմա պայ վէ թապուրլարընտան՝ թէգաիսա սանտըղընն մանթուպ օլան 1,380,000 ղշ.ընն սէրիան թէսվիյէսի՝ թարաֆը Սէրասքէրիատէն էյֆապ իսէնլէրէ իշար օլունմըշ տրը։

—Զարշուի Բէպլերին թամիրաթը էնանարնտա մուավգգաթէն կէօրիւլէն իհթիյաճաթա կէօրէ պաղը թաատիլաթ իճրա իտիմիշ, վէ պու թաատիլաթտան էօթէտէ պէրիտէ պիր թագդմ պօշ եէրլեր գալմըշ իտի։ Պու արալար պիրեր իքիչեր տիւքքեան եաբըլմասընա միւսահա օլտուղընտան, պիր թարաֆտան պունարը, տիկէր թարաֆտան տախի գօմիսիօն նամընա եէնիսէն եաբըլան տիւքքեանլարընն սաթըլմասը յա, պէտէլինին քէչի խարճինտէքի մէսարիֆէ թախսիսի՝ իրատէի Սէնէյէ իդթիդասընտան պուլունտըղը ճիհէթլէ, մէգքիւր տիւքքեանլար հագգընտա քի մալիմաթ վէ միւթալաաթ՝ Էվգաֆը Հիւմայուն նէղարէթինտէն սորուլմըշ տրը։

—Հապէշ Բիլիսէսինին բիսգօքսը Մաթէոս էֆ.՝ ախիրէն Դահիրէյէ միւվասէլէթ իթտիկինտէն, Խրտիվ հազրէթլէրի՝ կէրէքչմամիսիյէի վէ կէրէք Հապէշ քիլիսէսինին ռուհանի րեհբի օլան Դահիրէտէքի Խրպիլէր Բաթրիգինի հուպորընա դապուլ իթմիշ տիր։ Խրտիվին տարէրսի եօնիւնտէ պիր սիւարի միւիրէզէսի՝ ըհնա պիկնը մուամիլէյհիմա հագգընտա ըէսմը սեյամը էյֆա իթմիշ վէ պունլար Խրտիվ հազրէթլէրի նէղտինէ կէօթիւրիւլէրտիր։ Մաթէուս էֆ.-նին ըէֆգաթընտա Հապէշ ժէնէրալը Լիքամ իլէ 20 Հապէշ նէֆէրի պուլընմիշլար տրը։ Մաթէուս էֆ.-պու միւնասէպէթլէ Հապէշ գրալը-նըն պիր մէքթուպը իլէ Սողոմոն նիշանընը պիրինճի բիւմգէսինի թէսիմ իթմիշ տիր։ Բէսմը գապուլտէ ումումի նուզզար իլէ պէօյիւք մէմուրլար հաղը պուլընըպ, մուախարէն իբի բուհանիկէր այնը Հիւրմէթլէ Դրպթի Բաթրիգխանէսինէ կէօթիւրիլմիշլեր տրը։

Մաթէուս էֆ.յէ Ատտիս Ապապատան Հարրարա դասար 1000 Հապէշ նէֆէրի բէֆգաթթ իթմիշլեր տիր։ Ուսա Մաքդոնէն վէ սարը բէիսլեր 20 կիւն գասար մուամիլէյհ իլէ պիրլիքտէ պուլընմըշլար տրը։ Մաթիուս էֆ. Դահիրէտէ լօրտ Դրոմէրի զիյարէթ իսէրէք, գրալ Մէնէլիքին պիր մէքթուպընը թէպլիմ իթմիշ տիր։ Մաթէուս էֆ. պիր Հապէշ քիլիսէսի վէ մանաստիրը մէսէլէսինտէն տօլայը եաղընտա երուսալէմէ կիտէճէկինտէն, Դրպթի Բաթրիգի իլէ Մըսրը բէիսը նումզարը Մուսթաֆա Ֆէհմի բաշայա վէ խարիճիյէ նազարը Պոթրոս Ղալի բաշայա վէ սարիյէյէ նիշանար թէպլիմ իթմիշ տիր։

—Ալթը Մէրմէրտէ եանկրն մահալինտէ եանան էվլերին եէրինէ՝ արաբարընտա եանկրն տուվարլարը պուլընմադ իւզրէ ախշամ օլարագ էվլեր եաբըլմասընա իրատէի Սէնէյէ սուտուր իթմիշ տիր։

—Վիլայէթլեր մէճլիսը խտարէյէրինտէ միսթանթիդ վէ զապթ քեսթիպլիկի վազիֆէյէրինին ֆախրի էյֆա օլունմասը՝ Մէճլիսը թասը Վիքէլա դարարը իդթիպարընտան օլտուղը հալտէ, պաղը վիլայէթլերտէ պու վազիֆէյէր իչիւն մասաշը քեսթիպլեր խթիխտամ իտիմէքտէ վէ պու քեսթիպլերէ վէրիլէն մաաշարըն պա իրատէի Սէնէյէ Պապը Ալի Թէսհիլաթ Սանտըղընա մախսուս պուլընան պիտաթտան թէֆրիֆ օլունմագտա տրը։ Ֆիրլագը Թէսհիլաթ Սանտըղը պիտաթընն պու սուրէթլէ քէնտի մագսէտինտէն պաշգա պիր եէրէ սարֆը դաթիէն ճաղ օլամայաճաղընտան, պու պապտէ պիր դարար իթթիֆաղ իտիլէճէյի տեր.քեար տրը։

—Շեհրտէյէ գասար հէր քէս իսթէտէյի եէրտէ պիր գույու դաղը վէ իչինէ նէրտէն օլուրսա օլսուն թօրլարը գարարը տօլտուրարագ եաղըն սաթար, քեար իսէր իսի։ Ախիրէն Շեհր Էմանէթի շու հալտէն իլէրի կէլէն մահդուրլարը նազարը տըգդաթա պարագ, պունտան պէօյլէ գար գույուլարընն պէհէմէհալ մէսաքինտէն ուզագ եաբըլմասընա գարար վէրմիշ տիր։ Պու պապտէ իթթիֆաղ իտիլէն չարթարա կէօրէ գույուլարըն էթրաֆը չիմէնթօ իլէ թէֆրիլ, վէ ալթարընա ըգարա վաղ իտիլտիքտէն սոնրա, իւզերի տէ քէչէ եախսա սաման իլէ էօրթիլէճէք տիր։

—Դասապանը Մէնթէշ Պապա մահալլէսինտէն Արնավուտ էմին՝ կէչենկերտէ Տաղ պաղչէ մէվզը ճիվարընտա.քի պաղընտա չարա իմալաթը իճրա իթմէքտէ իլքէն, թօրրադ ալթընտա վէ պիր դավանոզ իչինտէ 97 ատէտ սիքքէի աթիպա պուսմուշ, վէ պունլար պէօյիւք պիր դըյմէթը թարիխիյէյի հալզօսուդլարընտան, Գասապա գայմագամընը թարաֆընտան Սարուխան միմէսարբաշընա կէօնտէրիլմիշ տիր։ Սըրֆ կիւմիշտէն օյան մէսքիւքաթը մէգքիւրէ՝ մէճիսիյէ աղալընընա օլուպ, թարիխը տարպ վէ իմզալարինէ կէօրէ 1200 սէնէլիք իմիշ։

—Հիճազ շըմէնտրքէր խաթթընն ինշաաթընը պիր ան էվվել պաչա չրգարմագ իւզրէ Խաղինէի Մալիյէյի պար օրնագսըղն պիր միկտօն լիրա թէսարիք օլունարագ, խաթթը մէգքիւր ինշաաթընա սարֆ օլունաճագ իսի։ Մէգքիւր իսթիգրազընն ազտը իչիւն Թիճարէթ վէ Նաֆիա նէզարէթը ճէլիլէսինէ լայըք կէլէն էմր վէրիլմիշ տիր։

— Անատօլու պուղտայլարընտան եաբըլան եէրլի ունարընն սիւրիւմինի թէէմին իչիւն հիւքիւմէթը Սէնէյէճէ իթթիխաղ օլանան թէսպիրլէրին Բումելի վիլայէթլէրինէ տախի թաթպիգի մուճիպը մուհասէնտի օլաճաղընը «Իդտար» կազէթասը եաղլյոր։ Բումելի վիլայէթլերի տախի քիւլիյէթլի մէրգաբտա պուղտայ եէթիշտիրմէքտէ, վէ էն պէօյիւք ուն ֆապրիգալարը Բումելիտէ պուլընմագտա տրը։ Մէնէյա, Սելանիք վիլայէթի՝ էն զիյատէ պուղտայ եէթիշտիրէնվիլայէթլերտէն պիրի օլուըը։ Վէ Սելանիք չէհրինտէ Էվրօբատա պիրէ միսլի նատիր պուլընճագ տէրէճէտէ ճէսիմ պիր ուն ֆապրիգասը պուլընտըղը հալտէ, երինէ էճնէպի մէմալիքտէն Սէլանիկէ պէօյիւք մըգտարտա էճնէպի ունարը իսթայ օլընմագտա, վէ պունդն սէպէպի իսէ էճնէպլի ունարընդն եէրլի ունարընտան տահա էնվէն թէսարիք օլունասընտա տրը։

—Պէյրութ պաշքէրլերինտէն Մուսա վէ Ժան Ֆէրիճ էֆ.լէր թարաֆընտան թէէսիսի իսթիտա իտիլմիշ օլան տարիթթէրէհինին էսասը չէրաթթ վէ մուամէլաթը՝ Էմինէյէ Սանտրդընն մէվճուտիյէթինի իսլալ իտէճէք սուրէթտէ կէօրիւտիկինտէն, իսթիյաղ իթթասը միւնասիպ օլամայաճաղընը, վէ միսթէտիրլեր արզու իթտիքլերի հալտէ, պիր բուլասթանամ իլէ պու իշտէ պուլընապիլէճէկի թահթը դարարա ալընմըշ տրը։

—Ախիրէն Լութֆի էֆ. Նամընտա պիրինին պիր չօգ խասթալգլարը թէսավի վէ ամէլիյաթը ճէրրահիյէ իճրա փէտիկի անլաշըրըղընտան եանընտա պուլունան ալեթի ու էտիվաթը ճէրրահիյէ իլէ էճզաի թըզպիյէ զապթ իտիլպ մէօհրլէնէրէք, մէրգում Լութֆի հագդընտա հիւքմը նիզամընն իճրասը՝ Շեհր Էմանէթինտէն ասքէրի մէքթէպլեր նէզարէթինէ իշար օլունմըշ տրը։

—Ճարդ շըմէնտրքէր գումբանեասը նամընա պու քէրրէ տէ ճէլպ իտիլէն էշեանընն կէօմրիւքսիզ կէչիրիլմէսի իչիւն Բուսումաթ Էմանէթինտէն յէֆաղ իսէնլէրէ էմր վէրիլմիշ տիր։

—Թօքսանէտէ Գարապաշ մահալէսինտէ Ճանպազ սօգաղընտա արաաքը Հասանընն էվինտէն էվվելքի կէճէ եանկրն չրգմըշ իսէ տէ, էթրաֆտան եէթիշիլիպ պասթըրլըմըշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Քաղ. ժողով տիւն Դալաթա քիլիսէսի Խորհրդարանընտա Բաթրիգ Օրմանեան Ամեն. Տ. Մաղաքիա Սըրբազան հազրէթլէրինին Նախագահութինը, վէ Եուսուֆեան սաատ. Տիգրան էֆ.նին Ատէնապոլսոյ թիւնը թահթընտա ադտը իճթիմա իտերէք, ազատան Զայլան սաատ, Ելիսա էֆ. հազրէթլերի իլէ Տէր Ներսէսեան սաատ, Տիգրան, Գարակէօզեան Դրիգոր, Սեթեան Միհրան, Ասասեան Մկրտիչ վէ Տէմիրճիպաշեան Սեպուհ էֆ.լէր հազրը օլտուգլարը հայտէ, պէրվէճէնը, ախի միղաքքրաթտա պուլընմըշ տրը.

Մէճլիսը մէղքիւր՝ Շամախիտ.քի զէլզէլէճէն նուֆուսը միթէատտիրէ թէլեֆ օլտըրընը, վէ կհալինին եէրսիվ Լուրտսըղ գալտըղընը Ս. Էջմիածինտէն վարիա օլան պիր թէլեկրաֆտան խապէր ալարագ, վէ ափէթպէտէկեանա մուավենէթ իթմէք Խրիսթիանլըգ վազիֆէսի օլտըղընը նազարը տիգգաթա ալարագ, իյճապընն իճրասընը Բամբրիգ Սրբազան հազրէթլէրինէ հէվալէ իթմիշ տիր։

Նորատունկեան աթուֆ. Գարրիէլ էֆ. հազրէթլերի իլէ Կիւլպէնկեան սաատ. Պատրիկ էֆ.՝ մէշալիը զաթիյէ սէպէպիյէ Գարակէօզեան վասիյէթի գօմիսիօնը աղալընընան խսթիֆա իթմիշլեր իսէ տէ, Քաղ. Ժողով պու էմրը միհիմնէ միւշարէյէհիմանընն մուավենէթինէ էշէտտը լիզում կէօրէրէք, խսթիֆաղընընն գապուլինէ մուվաֆագաթ իթմէմիշ, վէ պու մեմուրիյէթի եէնիտէն տերէօհոտ իթմէկէ միւշարէյէհիմընը տավեթ էյլէմէկէ գարար վէրմիշ տիր։

Սամաթեա Ս. Գէորգ քիլիսէսի Թաղ. Խորհուրդը ազասը միյանընտա թահսատուս իտէն իսթիֆաքին թէագիգի՝ Քաղ. Ժողով ազասընտան Սէթեան Միհրան էֆ.յէ հէվալէ օլընմըշ իսի։ Սէթեան էֆ. պու թէագիգաթընն նէթիյճէսինի պա բաբօրթօ մէճլիսէ պիտիրմիշ օլմաղա, մէճլիսը մէղքիւր՝ ահվալէ քէսպը վուգուֆ իթմիշ, վէ իթիրաֆ ուսուլինին դապիլ օլմասընը, վէ մէղքիւր Թաղ. Խորհուրդ ազասընտան պաղըլըրընը իլք կիւնտէն իշթիրաք իթմէմէքլերինի վէ տիկէր պաղըլարընն տա սօնղրատան խսթիֆա իթտիքլերինի վէ պու հալտէ Թաղ. Խորհուրդ վազիֆէսինին էյֆասը միմքին օլմասընը վէ մէղքիւր Թաղ. Խորհուրդին ազընը պիր հալտէ պուլընտըղընը նազարը տիգգաթա ալարագ, մէղքիւր հէյէթի թէքմիլ տազըրմըշ ատտ իլէ, գարարը ճէտտէ տէկին պիթարաֆ քիմնէլէրտէն միւրէթթէպ պիր մուվագգաթ Թաղ. Խորհուրդ թէշքիլ իթտիրմէսինի Բամբրիգ Սրբազան հազրէթլէրինէ թավսիյէ իթմիշտիր։

Իզմիտ Առաջնորդը Ցովակիմեան Դեր. Տ. Ստեփաննոս Սրբազան՝ պու քէրրէ թէքքար Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

Մաղրիքէօյ քիլիսէսի Թաղ. Խորհուրդը ազասընտան պաղըլարը խսթիֆա իթմիշ օլտուգլարընտան, պունլարը եէրինէ տօգթ. Թիւլեան, Ունճեան Յարութիւն վէ Գարակիւլեան էֆ.լէր նասպ օլընմըշլար տրը։

Էնգարէտէն վարիա օլան մէքթուպլարտա եէնի Առաջնորդ Դպֆաեան Տ. Եղիշէ վարդապետ թէպրիք իսիլտիկի կիպի, պիր ան էվվել մահալը մէմուրիյէթինէ վիւրուտը լիզումը տախի պիտիրիլմիշ օլմաղա, մէտմուաթա կէօրէ, բուհանի մուամիլէյհ էվրադընը ախզ իթտիկի կիպի Տէրսաատէթտէն օլ թարաֆա հարէքէթ իսէճէք տիր։

Նպասատից Յանձնաժողովն իճթիմաը ախիրմնտ պիր մէքթուպ գըրաաթ օլընըպ, պունտան անլաշըլըրընը կէօրէ, Լօնտրատա.քի խանէ հէյէթի՝ Խարբութ Որբանոցընը քէնտի կէօնտէրտիկի իսանէ իլէ մուհաֆաղա իթմէքտէ օլտուղը հալտէ, մէղքիւր խանէյի արթըգ կէօնտէրէքմէյճէկինտէն, հիսապընը դարամըշ տրը։ Տիկէր թարաֆտան Խարբութ Պատրիարք, Փոխանորդը Գարագաճեան Տ. Եղնիկ վարդապետ՝ Բաթրիգխանէյէ պիր թահրիրաթ իրսալ իսէրէք, Բաթրիգխանէ դարարը-յա ումումի միյանընտա էկէր մէղքիւր Որբանոց տախի գարանճաղ իսէ, պէօյլէ պիր սուրէթը թէսվիյէ եէրինէ վանքարընը թէքվիկ հասրլաթը մէղքիւր Որբանոցա պիթթախսիս մուէսսէսաթը խայրիյէի մէղքիւրէնին գարաթրըմասընը թէքլիֆ իթմիշ օլմաղա, Նպասատից Յանձնաժողով՝ մէղքիւր վանքարընը հասըլաթը նէ մգտամրա պաղիշ օլտուղընա վէ Որբանոցին խտարէսինէ սուրէթլէ գապիլ օլաճաղընա տարր Տ. Եղնիկ վարդապետէն մալումաթ թալէպ իսէճէք տիր։

Էրմէնի Դպթ.ք Բաթրիգ վէ Կաթողիկոսը Էմմանուէլեան բիթպ. Պոլսոյ էֆ.հազրէթլերի Եվվելքի բէնճշէնպէհ կիւնիւ Օն Իւչինճի Լէոն Բարահազրէթլերինին Բարալը. մագամընա ինթիսապընընն 23նճի տեվրէի սէնէվիյէսի միւնասէպէթիյլէ միւարէլէյհ Բարայա պիր թէպրիք թէլեկրաֆը քէչիսէ իթմիշ օլմաղա, տիւն Բաթրիգը միւարէլէյհ հազրէթլերի՝ Վատիկան ումուրը խարիճիյէսի միտիրի գարանինայ Բամբօլասան աթիսէքի թէլեկրաֆը ախզ իթմիշ տիր.

«Մօնսէնեէօր Էմմանուէլեան,

«Բարա հազրէթլերի՝ սիզէ Առաքելական Օրհնութիւնարընը վերէրէք, թէմէննիյաթ վէ թէպրիքեաթը վազանարդասան տօլայը անսամիմ պէյանը թէլէքքիր իսէր։»

Գարտինալ ԲԱՄԲՕԼԼԱ

Բանկալթիսէ քեսին Էրմէնի Դպթ.ք Ս. Յակոբ խասթախանէսինտէն վարիա օլան իլան տրը.

Առաջիկայ հինգշաբթի, 14 փետր., առաւօտեան ժամը 4ին, Զատաւոր Պատարագ եւ պաշտօն պիտի մատուցուի, Ս. Յակոբ Անկեղանոցիս մատրան մէջ, ի հանգիստ հոգւոյ

ՄԸՍԸՐԸԼԸ ԱՆՏՈՆ ՊԷՅԻ.

Մեծանուն բարերարիս անմոռաց յիշատակը յարգող պատուական ազգայինք կը հրաւիրուին ներկայ գտնուիլ յիշեալ արարողութեան եւ Ողբացեալն մահուան տարեդարձին առթիւ Նորոգ ցոյց մը ընծայել երախտագիտութեան առ սգակիր ազգատոհմն նորա։

Հոգաբարձութիւն
Ս. Յակոբ Անկեղանոցի

8/21 փետր. 1902
Բանկալթի

ԹԷԼԷԿՐԱՖ

Բօմա 21 փետրուար.—Մէճլիսը մէպուսան պու կիւն գալէմ հէյէթինին (դիւան) թայինէնէ թէչէպպիւս իթմիշ տիր։ Բիյասէթ ինթիխապը էրէյիճէ հէյճանը օլմուշ տրը։ Հիւքիւմէթէ միւսաիտ օլան Մ. Վիլլանըն նամզէլիկի չէտիտէն մուախիզէ օլունմըշ վէ էքսէրիյէթ գազանամամը տրը։

Մ. Վիլլանըն նամզէլիկի մուխալէֆէթէ օղրատըղընան, հէյէթը վիւքէլա իսթիֆա իթմիշ տիր։

Վիէննա 21 փետր.—Բէյխրաթ մէճլիսի պու կիւն պիւտժէ միւզահասաբընա պաչլամըշ տրը։ Մ. Կրէյր՝ Զէքլէրին թէմմաղյա մէճմուն խսիրմէլէրինէ տէկկին մուխալէֆէթլերինէ տեվամ իտէճէքլերինի պէյան իթմիշ տիր։

Պէլկրատ 21 փետր.—Հարպիյէ նազրը Մ. Անթօնիչ՝ զապթան մաաշընը Թէէսիյէ օլունմասընընա տարը Սգուբչինա մէճլիսինտէ իսրատ խսիլէն սիւվալէ ճէվապէն, միւթէտախիլ մաաշընն 1902 սէնէսի պաշլանկըճընտա թէսվիյէ օլունտըղընը պէյան իթմիշ տիր։

Լիվերբուլ 21 փետր.—Նիւ-Եօրգտա.քի պուղտայ ֆիյաթլարը խապէրլէրի, աշաղա վիւրուա իթմիշ օլտուղընտան, բիտցա 6/1,75 ֆիյաթը իւզէրինտէ հաֆիճէ գըրբլըյօր իսի։ Բամպուգ տայմա գուվվէթլի օլուպ թալէպ օլունըյոր։ Սօն ֆիյաթ՝ 4 42/64 տիր։

Լօնտրա 21 փետր.—Պու կիւն թահգուգ իթմէյէն մուխթէլիֆ չայարլար իւզէրինէ մատէն բիտցասը, պա խուսուս ճէնուպի Աֆրիգա էսամը՝ չօգ զայրգ տրը։

ՄԱՏՏԻ ԻՆԿԻԼԹԵՐԱ
ՎԷ
ՄԱՆԵՎԻ ԻՆԿԻԼԹԵՐԱ

ԻՆԿԻԼԹԵՐԱ ՎԷ ՁԱՐՕՆԻԱ ԻԹԹԻՆԱԳԻ ՄԻԻՆԱՄԷՊԷԹԻՁԼԷ ՊԱՋՐ ՄԻԹԱԼԷԱԹ

Եվրոպա բոլշեվիզասնտա «Եալընը գալմագ» մեսլեքի —քի լորտ Սալիզպէրէրնին թապիրիյլէ «չաշատար պիր եալընըզլըգ» (սրանտիտա իզոլըման) տըր— խայլի զէմնտան պէրի (վէ խուսուսի իլէ սոն 8-10 սէնէ զարքընտա) Ինկիլթերանըն Եվրոպա բոլշեվիզասնտա իշղալ իթտիկի մէվզը հագգընտա զայրը միսայտա միլթալեալար սէրա իտիրմէսինի մուճիպ օլույոր։

Սոն երիմի պէշ սէնէ զարքընտա՝ Ինկիլթերանըն չու եա պու Եվրոպա տէվլէթինէ գարշը գրլսճը գընընտան չէքմէսինէ պիր գաչ քէրրէ վեսիկ զուհուր իթտի։ Ցօղրուտան տօղրուսյա Ինկիլթերանըն մատտի վէ եա մանեվի մէնֆաաթլարընը թէհլիքէտէ պուլընտրը նիչէ մեսայիտէ, Լօնտրա գապիտալիստլէրինէ ֆայա պիր բոլշեվիզա իլիթլամ իթմեսինէ պէքլէնտի։ Հալպու քի՝ Եվրոպա իթթիֆագլարընա գարշմամագընը մսլէք իտինմիշ օլան Ինկիլթերանըն՝ Եվրոպա տէվլէթլէրի իլէ զուհուր իտէն իսիմիլաֆլարը տա մուհարէպէ տէրէճէսինէ վարտրմամագ ճիհէթինէ չալըշտըգը կէօրիւլտիւ։

Պու հալի միշահէտ իտէնլէր «Ինկիլթերա Եվրոպա բոլշեվիզասընա մէվզբսընը զայպ իտիյոր» տէտիլէր։

—Աճա՞պա էօյլէ մի իտի։

Էկեր վուգուալթըն սուրէթը ճէրէյանընը ճիտտի սուրէթտէ թէտգդ իտէր իսէ, պու միւալա «խայը՛ր» ճէվապընը վէրմէկէ մէճպուրըզ։

Շու եագընը զէմանլարտա՝ պիր գաչ վուգուալթ իսպալթ իթտի քի Ինկիլթերանըն նէ՝ իթթիֆագլարա գարշըշմամաը, նէ՝ տէ մուհարէպէտէն իհթիրազ էյլէմէսի՝ քէնտի մատտի հուգուգ վէ մէնֆաաթլարընտան է՝ն ուֆագ պիր զարարը պլէլէ մուճիպ տէյլէյ տիր. վէ տէվլէթը միւշարէլէյհաճա էհէմմիյէթսիզ պիր մէրթէպէտէ պլէլէ ֆէտտա քեարընա մէճպուրիյէթ հասը իթթիմէյօր։

Ֆաշօտտա հատիսէսի պու պապտէ քէք իսպէրէթամիզ պիր միսալ օլտու։— Բէք գօլայընգա ալէվլէնէն Ֆրանսա էֆքեարը ումումիյէսի՝ պու իշտէ սոն տէրէճէլէրտէ հէյեճան իսպրաղ իթթիմէքտէ իտի։ Էօյլէ պիր տէրէճէտէ քի՝ Աֆրիգա չէօլէրինտէ պէրէքէլթսիզ պիր քէօյ օլան Ֆաշօտանընը՝ Ֆրանսա վէ Ինկիլթերա կիպի Եվրոպանընը (վէ պէլքի թէքմիլ ալունեանընը) իլքի միլթէվէտտին մէլլէթի արասընտա մուհարէպէ զուհուրինի մուճիպ օլաճաղընտան պիրի հագգընը գօրդուլորը։ Հալպու քի՝ Ինկիլթերա՝ պիր սէօզ իլէ՝ Ֆրանսզկարը չարապարընա սու դարըշտրմաղա (եանի հիտտէթլէրինի թէսքինէ) մէճպուր իտէպիլտի։ Վէ Ֆաշօտա մէսէլէսինին «Ինկիլթերանընն իսթէտիկի սուրէթտէ» հալ օլունըզընը կէօրտիք։

Թրանսվաալ մէսէլէսի տէ պու պապտէ իսրէթամիզ պիր միսալ տըր։ Մուհարէպէի հազրէնին սէպէպլէրի թէտգիգ օլունտըզը հալտէ Ինկիլթերանըն հագգը պուլընտըզը վէյէվ իսպաթ օլունապիլսէ պիլէ, պու կիւն Եվրոպա վէ Ամէրիգատա ֆիքը բոլշեվիզասը թարաֆտարանը միյանընտա Թրանսվաալա թէվէճճիհ կէօսթէրէնլէրին միհիմմ պիր էքսէրիյէթ թէշքիլ իթտիքլերի ինքտար օլունմադ։ Էօյլէ պիր էքսէրիյէթ քի Ֆրանսատա, Ավէմանիատա, վէ Ասթրիատա գապիտալիստլարը տիւշինտիւրէճէք տէրէճէտէ չամաթալար չըգարտըզընը պիր գաչ քէրրէ կէօրտիք։

Հալպու քի՝ Ինկիլթերանընն պիր սէօզիւ գապիտալիստլարընը՝ պու չամաթալարընն թազիգինէ էհէմմիյէթի վերմէյէրինէ քիֆայէթ իթտի։ Թրանսվաալ մուհարէպէսինին զուհուրի իլքի պուչուգ սէնէյէ եաղլաշըյօր։ Պու իլքի պուչուգ սէնէ զարքընտա՝ Ինկիլթերա՝ Պօէրլէրէ գարշը իսթէտիկի թէտպիրի իթթիխաղ էյլէյէպիլտի։ Պօէրլէր հագգընտաքի ումումի թէվէճճիհինի էսէրլէրի՝ կաղէթա սիւթոնլէրինի վէ միթինկէրի կէչէմէմէսի՝ Ինկիլթերանընն նումֆուզը էքսիրէմիշ օլտուզընա բէք բարլագ պիր տէլիլ տիր։

Նէհայէթի Ինկիլթերանընն ճէնուպի Աֆրիգատա զայէթլէ մէշղուլ օլտուզը պէօյէ պիր զէմանտա Զին մէսէլէսի զուհուր էյլէտի։ Ճէնուպի Աֆրիգա մուհարէպէսի պու իշտէ տէ Ինկիլթերայը քէնտի մէնաֆիինճէ էն ուֆագ պիր ֆէտտա քեարըզդ իսթէյյարընա, եախօտ միւդաքերաթը տիւվէլիյէտէ սէսինի իշիթտիրմէքտէն էն ճիդի պիր մէրթէպէտէ իսթիֆայա մէճպուր իտէմէտի։ Բէքինէ կիրէն ասաքիր միյանընտա Ինկիլթերէր զայէթ բարլագ պիր մէվզը իհրազ իթտիրէր։ Շերայիթը սուլհյէյի գարարլաշտրմաղ իւզրէ չէհրը մէղքիւրտէ թէճէմմիւ իտէն գօնֆերանտտա Ինկիլթերա մուրախխասընընը բրօկրամընա վէ թէքլիֆլերինէ պէրինճի տէրէճէտէ պիր էհէմմիյէթ վերիտի։ Միւղաքերաթը սուլհյէտէ՝ Ինկիլթերա էն նումֆուզը անասրրան պիրի օլտու։

* * *

Օ միւղաքերաթը միւթէադրպէն ճաբօնիա իլէ մահրէմանէ պիր սուրէթտէ իճրա իտիլէն միւղաքերաթ—քի չիմտիքի իթթիֆագ մուգավէնամէսինի հասը իթմիշ տիր— Ինկիլթերանընն քէնտի մէնաֆիիմէվգդընտան էն ուֆագ պիր զէրրէյի պլէլէ ֆէտտա իթմէմէքտէ օլտուզընա եէնի պիր տէլիլ թէշքիլ էյլէմիշտիր։

Պիր թարաֆտան բայիթախթընտան իլքի պին միլ ուղագտա պուլընան վէ եալընըզ տէնիզ թարիգիյէ սէյահաթ միւմքին օլան պիր եէրտէ իլքի պուչուգ սէնէտէն պէրու մուհարէպէ իթմէքտէ իլքէն, տիկէր թարաֆտան տա Միւնթէհսի Շարգտա եէնի պիր իթթիֆագ ադաբյա միւվազէնէի հայրրէյի պօղմագ իսթիտարընը կէօսթէրէնլէրէ մէյտան օգյան պիր տէվլէթ՝ մէվգբընա թէհլիքէ կէլմիշ պիր տէլիլէթ ատտ իտիլմէմէզ։

Թրանսվաալ մուհարէպէսի իչիւն սոն իլքի պուչուգ սէնէ զարքընտա պիրա ֆիշիթաբ իլքի եիւզ էլլի միլեօն Ինկիլիզ լիրասը սարֆ իթմիշ օլան Ինկիլթերա՝ Միւնթէհսի Շարգտա Սէն-Բէթերբաղրկ գապիտալիստլընը՝ էվվէլճէ դարարլաշան միւվազէնէնին ֆէվգընտա հուգուգ իտինմէք թէշէպպիսատթընտա պուլընտրըզընը կէօրմէսի իւզէրինէ ճաբօնիա իլէ թէտտաֆիի վէ թէճավուզի պիր իթթիֆագ ատտ էյլէյէրէք օ թէշէպպիսաթա դարշը պիր գալտա շէքմէսի՝ մատտի մէվզբսը նօգթաի նաղարընտան էկի հալինին ատընը նա տիւմէմիշ օլտուզընը խապաթ իտիյօր։

Պիլաքիս՝ մատտիյաթ (եանի գումվէթ, զէնկինլիք վէ տէվլէթլէր միյանընտաքի նուֆուզը) նօգթանանզարընտան Ինկիլթերա՝ քէնտի շաշասընը մուհաֆաղա էյլէմէքտէ տիր։

Էօյլէ իսէ աճապա հա՞նկը նօգթաի նաղարտան պիր ֆարդ մէվճուտ տըր։—

Բէք չօգլարը «մանեվի նօգթաի նաղարտան» տէյօրլար։

Մատտի Ինկիլթերա էսկի հալինտէ տէվամ էյլէմէքտէ իսէ տէ, մանեվի Ինկիլթերանընն քիւչիւտիյի, եանի իւլվիյէթ, ատալէթ վէ ինսանէյէթբէրվերլիք հրսպարընընն էսէրլէրի էվվէլճի դատտար կէօրիւլէմէտիկի պէյան իտիլմէքտէ տիր։

Պունտան գէրդ սէնէ էվվէլ Իսնիէն ատալարընը՝ մահգա ալիճէնատանէ պիր միւթալեայա մէպնի նուանա իհտա իթմիշ օլան Ինկիլթերա՝ նընն՝ չիմտիթրանսվաալ վէ Օրանժ գրթարընը իսթիգլալարընտան մահրում իթմէկէ օղրաշմագտա պուլընմասը՝ պիր միսալ օլարագ կէօսթէրիլիյօր։ Ցէվէթը միւշարէլէյհանընն «ճէսատէթ» «գուվվէթ» վէ «սէրվէթ» նօգթաի նաղարընտան իլէրլէմէքտէ պուլընմասընա մուգապլ, «ֆիքր» վէ «մանեվի իւլվիյէթ» նօգթաի նաղարընտան քիւչիւտիկի իտտատա խտիկյօր։

* * *

Աճապա պու իտտատա տօղրո՞ւ մը տըր։

Շեիպհէ եօգ տըր քի, պու կիւնքի Ինկիլթերայը պունտան էլլի սէնէ եվվէլքի Ինկիլթերանընն այնի կէօրմէյիզ։

Զէման՝ ֆիքր ու մէյէլանարճա միհիմմ թէպէտտիւլէր հասը էյլէմիշ տիր։

Վէ էմբէրիալիզմ թէմայիւլթընընն սըրֆ ինսանիյէթբէրվերլիք ֆիքրի իլէ ֆէտտաքեարըզլար իսթիյարընա խայլի զարար վերտիկի տէ ինքեար իտիրմէմէ։

Էկեր պու նօգթաի նաղարտան մուախէզէլէր սէրա իթմէք լազըմ կէլիր իսէ, Ինկիլթերա իլէ պէրաբէր, Ֆրանսայը, Իթալիայը, Ռուսիայը, Միւհթէմէաի Ամէրիգայը, խիւրասա թէքմիլ ալէմը մէտէնիյէթի մուախէզէ իթմէլի տիր։

Էլլի սէնէ եվվէլքի ըսմանթիզմ (խէյալաթ մէյլի) նէ՝ էտեպիյաթատա, նէ՝ տէ բոլշեվիզատտա դարմամշ տըր։ Պու ըէալիզմ (ֆիքիլյաթ) զէմանընը, էլլի սէնէ եվվէլքի հրասյաթբէրեսթլիք տէվրէսի (բէրիտտա տը սանթիմանթալիզմ) իլէ մուգայէսէ իթմէք՝ տօղրու պիր նէթիյճէ հասը իտէմէզ։

Գալտը քի՝ էկեր Ինկիլթերանընն մէսլէքինի չիմտիքի զէմանընն ըուհը իլէ մուգայէսէ իտէրսէք՝ տէվլէթը միւշարէլէյհանընն մանէվիյաթ նօգթաի նաղարընտան տա եէնէ պիւթիւն Եվրոպա տէվլէթլէրինին էն պայընտա պուլընմագտա օլտուզընը կէօրիւրիւզ։ Էյան տիւնեանընն հէչ պիր թարաֆընտա ատալէթ, մերհամէթ, վէ մուալէճէթ պիր տավէթ Ինկիլթերատտա օլտուզը դատտար պիր հիւսնի դապուլէ մաղհար օլամամագտա տըր։

Վէ բոլշեվիզա իշլէրինտէ տէ՝ չէֆագաթ վէ ատալէթին թէէսիրի՝ եէնէ տիւնեանընն հէչ պիր թարաֆընտա օլտուզը դատտար գուվվէթլի տէյլի տիր։

Եալընըզ Ինկիլթերանընն տահա պունտան իլքի սէնէ եվվէլ՝ Աստրալիատա եարարը պէօյիւք պիր ֆիրլի նաղարը տիգդաթ էօնիւնէ կէթիրմէք՝ մատտի Ինկիլթերա կիպի մանեվի Ինկիլթերանընն տա քիչիւմէմիշ օլտուզընը իսպաթա քեաֆի տիր։

Ցէօրթ միլեօն սէքէնէյի հալի պիր եէր՝ խուսուսի պիր Բարլամէնթօ իլէ հէման քեամիլէն միւթագիլ պիր հալէ կէթիրիլտի։ Եալընըզ մանէվի պալարընընն՝ օ եէրին՝ անա-մէմլէքէթ (Ինկիլթերա) իլէ մէրպութիյէթինէ քիֆայէթ էյլէյէճէկինէ իթիմատ իտիլէրէք, Աստրալիա էյալաթը միճմէմէսը (դօմինիէթ) Բարլամէնթօսընընն թէշէքքիլինէ մուվաֆագաթ իտիլտի։ Վէ օ Բարլամէնթօնընն բէսմի քիւչատտա ըիյասէթ իթմէք իւզրէ պինինէֆօ Ինկիլթերա վէլիահատը՝ զէվճէսիյէ պէրապէր Աստրալիայա կէօնտէրիլտի։

Զանն իտերսէք պու էսէր ուֆագ պիր շէյ տէյիլ տիր։

Զաթէն պինինէֆօ թրանսվաալ մուհարէպէսինտէ պիլէ մանեվի Ինկիլթերանընն պէօյիւքլիկինի կէօրմէյօրմըյզը։

Պիր թարաֆտան ճէնուպի Աֆրիգա իշլէրինտէ հէչ պիր տէվլէթին թէվասսութընը գապուլ իթմէմէքտէ օլան Լօնտրա գապիտալիստլէրի, տիկէր թարաֆտան զալէպէյէ մուվաֆֆագ օլմասընտան սոնրա ճէնուպի Աֆրիգատա մուղուլ Պօէրլէրին դալիպ Ինկիլիզլէրէ միսսավի հուգուգա նայլ օլաճագլարընը պէյան իթմէքտէ տիր։—Պաշգա պիր գապինէթօ 250 միլեօն լիրա վէ 100,000 ասքէր ֆէտտա էտերէք էլլէ կէչիրտիկի պիր թօբրագ իչիւն պէօյլէ պէյանաթտա պուլընը՞ մը։

Տիւնեա իւզերինտէ ֆիքը վէ խէյալաթ բոլշեվիզասընը իթթիֆարը էքսիրէմինտէն տօլայը թէհլիսիֆ իտիլէպիլիր։ Պու ումումի պիր հալտը քի՝ Ինկիլիզ գավմը ծնուն մէսուլիյէթինտէ անճագ պիր հիսսատտար հիւքմինտէ տիր։ Թէքմիլ մէսուլիյէթի գավմը մէղքիւրա եիւքլէվէք էլպէթթէ տօղրու օլամագ։

Ֆագաթ՝ հիսսագ բոլշեվիզասը տաերէսինտէ տէ՝ էն պէօյիւք իճրաաթը, վէ էն կիւղել մանեվի քէմալէթ եէրլէրինի տէ՝ եէնէ Ինկիլթերատտա կէօրմէքտէյիզ։

Գ. Ս.

ՇԱՄԱԽԻ ԶԷԼԶԷԼԷՍԻ

Շամախտէ վուգու պուլտըզընը պիր գաչ կիւնտէն պէրու եազմագտա օլտուղմըզ զէլզէլէ հագգընտա տիւն ադշամ վիւրուտ իտէն Եվրոպա կազէթալարընտա կէօրիւլէն պաղը մալումատը տա պուրատտա տէրճ իթմէկի մինասիպ կէօրմիւշիզ տիր։

Զէլզէլէնին իլք վուգուը դայէթ խաֆիֆ օլուա՝ եէրլի էհալի զարէն պու կիպի ուֆագ սարսընթըլարա ալըշգդ օլտուզընտան, էվվէլա էհէմմիյէթ վերմէմիշ տիր։ Կէչէն քէնճ-չէնպիհ կիւնիւ կիւնտիւզին չէհրին չարշըսընտա պիր ֆալիյէթը ֆէվգէլատտ էսնասընտա պիւթիւն շէհր պիրտէն պիրէ օ տէրէճէ չիտտէթլէ սարսըլմըզ քի՝ պիր տագիդա զարֆընտա եէր իլէ եէքսան օլմուշ տըր։ Քիլիսէլէր, գըշլար, խասթախանէ, շըմենարքէր սթամոնը տէհշէթլի պիր սարսըրըշա եըգըլմըշ, պինլերճէ քէսան եըգընթը ալթընտա գալմըշ տըր։

Զէլզէլէ այնը զէմանտա ճիվար 100 բարէ քէօյլերի տէ սարսմըշ օլուպ, պունլարտան 19ը քեամէլէն մահվ ու խարապ օլմուշ տըր։ Շամախինին մէրքէզինտէն 5 միլ էօթէտէ պէօյիւք պիր եառդ աչըպ, ալթէշ, լավա վէ տիկէր վօլգանէք (Հրաբխային) մատտէլէր ֆըշդըրըպ, սարսընթըլար արա սրրա խաֆիֆ վէ չիտտէթլի օլարագ երմէսի կիւնլեր տէ հրսս օլունմըշ տըր։ Այնը վագթտա շարդ թարաֆընտա պուլընան պիր քէօյիւն եազընընտա պիր եանար տաղ ֆըշդըրըպ, կէօզիգա նէհրի տէ եօլունը տէյիշտիրմիշ տիր։

Վագը օլան խասարաթ հէնուզ թային օլունմամըշ տըր։ Պիր քիլիսէ, 2 ճամի, գըշլա, հապոսանէ, խասթախանէ, հիւքիւմէթ գօնաղը վէ սաիրէ քեամիլէն խարապ օրմուշ տըր։ Պիր Իսլամ մէքթէպլինտէ պիր մուալիմ իլէ 24 շակիրտան էնգադ ալթընտա գարմըշլար տըր։ Էվվէլճէտէ եազըլտըը վէճճէ, 4000 խանէ եըգըմըշ, 2000 քիչի թէլէֆ օրմուշ վէ 24,000 քիչի տէ եէրսիզ եուրասըզ գալմըշ տըր։

Զէլզէլէնին վուգուբնատան սոնրա հիւքիմէթ թարաֆընտան կէօնտէրիլէն ասասքիր իլէ ամէլէ ֆէվգէլատտ զայրէթլէր սարֆ իսէրէք, եըգընթը ալթընտա գալմըշլարը գուրթարմագա չալըշըյօրլար իտի։ Մուավէնէթէ չրթապան օլմագ՝ օ տէրէճէ միւշքիլ օրմուշ տըր քի, պունլարտան չօգլարը տա հայաթլարընը իսաթէ վերմիշլէր տիր։ Ամէլէ՝ եըգընթըլարը գաղրմագտա վէ նայլար արամագտա իտիլէր։ Թէլէֆ օրանլարընն բէք չօգլարը գատտն վէ չօճուգլար տըր։ Կէչէն ճումատա կիւնինէ գատտար 300 նաչ չըգարըրմըշ իտի. երթէսի կիւնիւ տէ 12 քիչի՝ 2 կիւն եըգընթը ալթընտա գալտըգլարը հալտէ սալիմէն գուրթարըրմըշլար իտի։

Շամախի զէլզէլէզէտէկեանընա մուավէնէթ իթմէք իւզրէ թէտսիրլէր իթթիխաղ օլունմըշ տըր։ Բուսա իսրբէլաթօրը 30,000 բուրլի խանէ վերտիկի կիպի, էվվի վէ օրագ չօճուգ սահիպի օրան զապրթան վէ էֆիրատտա քէնտի 6 այլըգ, վէ պէքճար օրան՝ զապրթան վէ էֆիրատտա՝ քէնտի 3 այլըգ մաաշլարընա մուգապլի մէսպիրլի իթտասընը էմր իթմիշ տիր։ Իմբէրաթօրը միւշարէլէյհ քէղալիք աստքիրի չատրըրար եարըրմասը իչիւն 30,000 բուրլի վերիրմէսինի հարպիլէ նէպարէթինէ էմր իթմիշ տիր։ Պէօյլէճէ իմբէրաթօր թարաֆընտան օլունան մէսարիֆլէ՝ էշեպի հարպիյէ թամիր օլընճաղ տըր։ Պուխարա էմիրի տախի 5000 բուրլի խանէ վերմիշ տիր։

Օ թարաֆլար հագգընտա իլմը թապագաթ իլ արզ (երկրաբանութիւն) ալիմէրճինտէն պիրինին վերտիկի թաֆիրլաթը ֆէննիյէ վէ միւհիմմէյէ կէօրէ, Շամախի չէհրի՝ աբրագի պէրքեանիյէ իւզերինտէ պուլընըյօր։ 1826տան պէրու պուրատտա վուգու պուլան սարսընթըլար 8 վէ եախօտ 9 տէֆա հրսս իտիլմիշ, վէ պունլարրն հէբսի տէ սոն տէրէճէ տէհշէթլի պիր սուրէթտէ վուգու պուլմըշ տըր։ Էրպապը ֆէննտէն պաղլարը՝ միւքերրերէն վուգու պուլան զէլզէլէլերին էսպապը ֆէննիյէսինի՝ Պագու թարաֆլարընտա պուլընան բէք չօգ կազ մատէնէտ ալթի էթմէք իսթէյօրլար. հալ պու քի, պու նաղարիյաթ տօղրու տեյիլ տիր. պունըն էսպապը ֆէննիյէ վէ հագիգիյէսի՝ տաղլարրն էսպապը թէշէքքիլիյէսի սրրասընտա թատտատ օլունան էսպապը ֆէննիյէտէն պաղդա պիր շէյ օլմազ։ 1872 յունվար 16տա 20 էվ խարապ, 118 քիչի թէլէֆ վէ 44 քիչի տէ մէճբուհ օրմուշ իտի։

ՍԸՀՀԻԹՅԷ

Սըհհիյէ իտարէսինէ վիւրատ իտէն պիր բարբրթօյա կէօրէ, պիւթիւն Հինտիսթանտա յունվար 3ընէն 11է գատտար եումուրճաղ խասթա-

)(325)(

ՍԱՐՔ ԷԼՊԻՍԷԼԻԷՐ

Պու սըրատտա պէօյլէճէ միճատէլէ գրսա քէսիլիր պիթէր իտի։

Մէզպուրէ տախի հէբսինտէն տէ, հանի էօմրիւնտէն, գըզընտան վէ տատասընտան պըգմըշ իտի...

Բրէնսէս Մարի.—Լաքին թատտ վագթինտէ եորկունըզրմը ալմըշ օլաճաղըմ ...Սիգմնէլ թատտ իթմէք իսթէրիմ...

Պունը բէք սարիհ պիր սուրէթտէ մէզպուրէ խապէր վէրտի։

Իհթիմալ քի քէնտիսի թատտատա հաղրը պուլընըրսա, օ գավկա վէ մարազլար եէնիտէն վուգու պուլմազ վէ ուշագլարընն պօշպօղազլըզը եիւզիւնտէն թէքմիլ Բարիզին տիլինէ տիւշմէզ իտի։

Բէզալիք մէզպուրէ տէտի քի,

—Մատտմ մարքիզ թէլէֆօնլա խապէր վէրինիզ քի, պու կիւն քէնտիսինի գապուլ իտտմէյէճէյիմ, սէվկիւլիւ Ֆէրնանդմ։

Բրէնսէս վագընա Սէզարէթի գուճագլայըպ էօրմէյէ չոգ արզու իտիյօր իտի իսէ տէ, Սօնիա բէք խըրսլը վէ հիտտէթլի օլտուզընտան, պու չէյ էյի գաչմայաճագ իտի, իհթիյաթսըզլըգ օլաճագ իտի. Սօնիա՝ վալիտէսինին մուհիպպէսի օլան օ քիչիճէք գըզա գըսգանմագտա օլտուզընտան, օ խըրս արասընտա չիւպհէսիզ պիր տէլիլիք եաբաճագ իտի...

Պրագմալը իտի քի գօնագտա հէր չէյ եէնիտէն քէսալը սիւքիւնէթ իթսին։

Վէ հագիգաթէն բրէնսէս տ'Արգանժէլին գօնաղընտա թատտ վագթինէ գատտ սիւքիւնէթ հիւքմֆէրմա օլուպ հիչ պիր բաթրրտը չըգմատը։

Բրէնսէս ույգույա տալըպ արթըգ հիչ պիր չէյ սիւչիւնմէտի։

Օլկանընն օտասընտա տա հիչ պիր սէս իշիտիլմէյօր իտի։

Իքինճի գաթտա Ֆէրնան՝ գարըսընն ագլընը պաչընա կէթիրիյօր, հէր վագթտան զիյատէ ագլըլըգ իտուպ թաթլըլըգլա տավրանըլմասը լազըմ կէլտիկինի իսպաթ էյլէյօր իտի. եօգսա էկեր իշ տավայա տայանտըրըլըբ իսէ, վալիտէսինին նամուսը բայմալ օլաճաղը կիպի, քէնտիլէրի տէ չիւպհէսիզ քեամիլէն պաթաճագլար իտի. բրէնս Կրէկօրիսին սուչ թէքլիֆի գապուլ օլունսա՝ տահա քեարլը չըգըլըբ իտի։

Սօնիա.—Լաքին սէն էյի տիւշունիյօր մըսըն... Իւչ միլեօն իսթէյօր... անլա՞յօրմըսըն... իւչ միլեօ՞ն, տօսթըմ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վէ վալիտէնամ իսէ արթըգ պէչ միլեօն պիլէ եօգ տըր, տէյիլ մի... Եվվէթ, եվվէթ, պու պէօյլէ չօգ տէհշէթլի օլաճագ տըր... Լաքին պէօյիւք պիր ֆէտտաքեարըզլա մէրգումը քէնտի միւթալէպաթընտան քեամիլէն վազ կէչիրթէպիլիր իտիք... Մէսէլա պիր միլեօնը կէօզտէն չըգարմալը իտի... Պիր միլեօնը կէօրիւրսէ՝ թէքմիլ իտտաասընտան վազ կէչէճէք տիր...

Սօնիա.—Օ հալտէ պիդիմ էվ տարթըմըզ իչիւն պիդէ նէ՞ զալաճագ տըր...

Ֆէրնան Լը Պէլ՝ էֆքեարը մախսուսէսինի տէրմիյան իտէրէք.—Է՛հ, էլմասքարէմ, բէտէրին պուրայա կէթիրտիլէ՞մէզ մի, վարիսաթընը պուրատտա սարֆ իթտիրիլէմէ՞զ մի... Մուամալէյէ՛ն տայմա Բուսիատտ՞ մը իդամէթ իթմէսի լազըմ տըր...

Սօնիա.—Սէպէպ չու՞ քի վալիտէ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վալիտէ՛ն, ա՞հ, վալիտէ՛ն... Պիր ինսան քէնտի էօմրիւնտէ պու գատտար չարբըզ չէյլէր եաբմըշ օլտըզը հալտէ, նէհայէթ ագլը պաչընա կէթիրիլմէսինէն սըղլաշմամաը տըր։

Սօնիա.—Եվվէթ, հագգընը վար։ Պապա՝ պանա հիչ պիր չէյ տիրրզ իտէմէմիշ օլտուզընտան, օնա նէզաքէթլէ, թաթիլըզգա պիր մէքթուպ եազարամ...

Պու կէնճ գարը գօճա՝ հէր չէյին քէնտի իսթէտիքլերի կիպի թէվվյէրէդիյր օլապիլիրկինի, վէ էկեր բրէնսէսսէ քէնտիլէրինին ըրիֆան ու սաաաէթինէ միւգթազի նազա վէ գուտրէթ մէֆգուտ իսէ՝ մէզպուրէնին պլէննէֆօ քէնտի իսանէսինտէ պլէլէ արթըգ հիչ պիր հիւքմի պրագմամաղը միւթալէա իտէրէք, էօյլէնտէն սոնրա հէման ֆէբահանըզ քէյֆիլէնմիշլէր իտի։

Կիւլէր եիւզ իլէ եէմէյէ էնտիլէր։ Սօնիա թատտ օտասընա կիրտիկինտէ, հէմշիրէսինին միւթատը վէճճէլէ հէնուզ օրատա պուլունմատըզընը ֆարգ իթտի իսէ տէ, հիտտէթ էէօսթէրմէտի։ Արթըգ անընն իւզերինէ մէրագ իթմէյէճէք իտի։

Բրէնսէս տախի բահաթլանմըշ օլարագը հալտէ թատտ օտասընա կէլտի. պիր ֆէտտաքեարըզ սայէսինտէ իշլէրին քէնտի պիրատերի իլէ թէվվիյէրէդիյր օլաճաղընը նիմ խայալայօր իտի. մէզպուրէնին թախմինինճէ՝ պու ֆէտտաքեարըզ Ֆէրնանընն քէշֆինտէն տահա չօգ աղ օլաճագ իտի իսէ տէ, իշ՝ պու քէրրէ թէքմիլ թէմիզլէնճէք իտի. զիրա տատատը՝ միւղաքերաթընն իճրասընը տէրէօճտէ իտէ-տէսինին նամուսը բայմալ օլաճաղը կիպի, քէնտիլէրի տէ չիւպհէսիզ քեամիլէն պաթաճագլար իտի. բրէնս Կրէկօրիսին սուչ թէքլիֆի գապուլ օլունսա՝ տահա քեարլը չըգըլըբ իտի։

Սօնիա.—Լաքին սէն էյի տիւշունիյօր մըսըն... Իւչ միլեօն իսթէյօր... անլա՞յօրմըսըն... իւչ միլեօ՞ն, տօսթըմ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վէ վալիտէնամ իսէ արթըգ պէչ միլեօն պիլէ եօգ տըր, տէյիլ մի... Եվվէթ, եվվէթ, պու պէօյլէ չօգ տէհշէթլի օլաճագ տըր... Լաքին պէօյիւք պիր ֆէտտաքեարըզլա մէրգումը քէնտի միւթալէպաթընտան քեամիլէն վազ կէչիրթէպիլիր իտիք... Մէսէլա պիր միլեօնը կէօզտէն չըգարմալը իտի... Պիր միլեօնը կէօրիւրսէ՝ թէքմիլ իտտաասընտան վազ կէչէճէք տիր...

Սօնիա.—Օ հալտէ պիդիմ էվ տարթըմըզ իչիւն պիդէ նէ՞ զալաճագ տըր...

Ֆէրնան Լը Պէլ՝ էֆքեարը մախսուսէսինի տէրմիյան իտէրէք.—Է՛հ, էլմասքարէմ, բէտէրին պուրայա կէթիրտիլէ՞մէզ մի, վարիսաթընը պուրատտա սարֆ իթտիրիլէմէ՞զ մի... Մուամալէյէ՛ն տայմա Բուսիատտ՞ մը իդամէթ իթմէսի լազըմ տըր...

Սօնիա.—Սէպէպ չու՞ քի վալիտէ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վալիտէ՛ն, ա՞հ, վալիտէ՛ն... Պիր ինսան քէնտի էօմրիւնտէ պու գատտար չարբըզ չէյլէր եաբմըշ օլտըզը հալտէ, նէհայէթ ագլը պաչընա կէթիրիլմէսինէն սըղլաշմամաը տըր։

Սօնիա.—Եվվէթ, հագգընը վար։ Պապա՝ պանա հիչ պիր չէյ տիրրզ իտէմէմիշ օլտուզընտան, օնա նէզաքէթլէ, թաթիլըզգա պիր մէքթուպ եազարամ...

Պու կէնճ գարը գօճա՝ հէր չէյին քէնտի իսթէտիքլերի կիպի թէվվյէրէդիյր օլապիլիրկինի, վէ էկեր բրէնսէսսէ քէնտիլէրինին ըրիֆան ու սաաաէթինէ միւգթազի նազա վէ գուտրէթ մէֆգուտ իսէ՝ մէզպուրէնին պլէննէֆօ քէնտի իսանէսինտէ պլէլէ արթըգ հիչ պիր հիւքմի պրագմամաղը միւթալէա իտէրէք, էօյլէնտէն սոնրա հէման ֆէբահանըզ քէյֆիլէնմիշլէր իտի։

Կիւլէր եիւզ իլէ եէմէյէ էնտիլէր։ Սօնիա թատտ օտասընա կիրտիկինտէ, հէմշիրէսինին միւթատը վէճճէլէ հէնուզ օրատա պուլունմատըզընը ֆարգ իթտի իսէ տէ, հիտտէթ էէօսթէրմէտի։ Արթըգ անընն իւզերինէ մէրագ իթմէյէճէք իտի։

Բրէնսէս տախի բահաթլանմըշ օլարագը հալտէ թատտ օտասընա կէլտի. պիր ֆէտտաքեարըզ սայէսինտէ իշլէրին քէնտի պիրատերի իլէ թէվվիյէրէդիյր օլաճաղընը նիմ խայալայօր իտի. մէզպուրէնին թախմինինճէ՝ պու ֆէտտաքեարըզ Ֆէրնանընն քէշֆինտէն տահա չօգ աղ օլաճագ իտի իսէ տէ, իշ՝ պու քէրրէ թէքմիլ թէմիզլէնճէք իտի. զիրա տատատը՝ միւղաքերաթընն իճրասընը տէրէօճտէ իտէ-տէսինին նամուսը բայմալ օլաճաղը կիպի, քէնտիլէրի տէ չիւպհէսիզ քեամիլէն պաթաճագլար իտի. բրէնս Կրէկօրիսին սուչ թէքլիֆի գապուլ օլունսա՝ տահա քեարլը չըգըլըբ իտի։

Սօնիա.—Լաքին սէն էյի տիւշունիյօր մըսըն... Իւչ միլեօն իսթէյօր... անլա՞յօրմըսըն... իւչ միլեօ՞ն, տօսթըմ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վէ վալիտէնամ իսէ արթըգ պէչ միլեօն պիլէ եօգ տըր, տէյիլ մի... Եվվէթ, եվվէթ, պու պէօյլէ չօգ տէհշէթլի օլաճագ տըր... Լաքին պէօյիւք պիր ֆէտտաքեարըզլա մէրգումը քէնտի միւթալէպաթընտան քեամիլէն վազ կէչիրթէպիլիր իտիք... Մէսէլա պիր միլեօնը կէօզտէն չըգարմալը իտի... Պիր միլեօնը կէօրիւրսէ՝ թէքմիլ իտտաասընտան վազ կէչէճէք տիր...

Սօնիա.—Օ հալտէ պիդիմ էվ տարթըմըզ իչիւն պիդէ նէ՞ զալաճագ տըր...

Ֆէրնան Լը Պէլ՝ էֆքեարը մախսուսէսինի տէրմիյան իտէրէք.—Է՛հ, էլմասքարէմ, բէտէրին պուրայա կէթիրտիլէ՞մէզ մի, վարիսաթընը պուրատտա սարֆ իթտիրիլէմէ՞զ մի... Մուամալէյէ՛ն տայմա Բուսիատտ՞ մը իդամէթ իթմէսի լազըմ տըր...

Սօնիա.—Սէպէպ չու՞ քի վալիտէ...

Ֆէրնան Լը Պէլ.—Վալիտէ՛ն, ա՞հ, վալիտէ՛ն... Պիր ինսան քէնտի էօմրիւնտէ պու գատտար չարբըզ չէյլէր եաբմըշ օլտըզը հալտէ, նէհայէթ ագլը պաչընա կէթիրիլմէսինէն սըղլաշմամաը տըր։

Սօնիա.—Եվվէթ, հագգընը վար։ Պապա՝ պանա հիչ պիր չէյ տիրրզ իտէմէմիշ օլտուզընտան, օնա նէզաքէթլէ, թաթիլըզգա պիր մէքթուպ եազարամ...

Պու կէն

լեղընտան աթիտէքի ճէտվէլ մուճիպնճէ 13855 միւսապ վէ 11349 վէֆիյաթի զուհուր իթմիշ տիր.

	միւսապ	վէֆիյաթ
Պօմպայտա	6725	5058
Մասրաստա	557	586
Պէնկալտա	671	498
Սինահտա	700	685
Բէնճապտա	4071	3682
Միսսիսիպի	822	638
Բեաշմիրաէ	309	172

Իչպու ճէտվէլտէն անպաշրլրզընա կէօրէ, պու խասթալրդ էն զիյատէ Պօմպայ վէ Բէնճապտա իճրան հիւքմ իթմէքտէ տիր։

—Բուսիս հիւքիմէթի Իզմիր միւվարէաթընա գարշը վագ իթտիկի զարանթինայը լարվ իթմիշ տիր։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ուսումն. Խորհուրդ տիւն Գալաթա Խորհրդարանընտա ադտը իճթիմա խասուպ, պերվէճճը ամթի իշլերէ մեշղուլ օլմուշ սրը.

1.—Վագը օլան տավէթէ իճապլթէն մուսլիմէրին մուավէնէթ սանտրը Հոդաբարձութիւնը վէ Իւնիճն սիկուրթա գումարեւարընն ամէնթէսի Գայսերլեան Սիմոն վէ Տեր Ներսէսեան Միհրան էֆէնտիլրէ միշիմէրէքէն տիւնքի Ուսումն. Խորհուրդ իճրան միզաքէրէ իտուպ, մուսլիմէրին էօմիւր սիկուրթասը իշինէ թէպգիդէ մէմուր օլան գօմիսիօնըն բարօրթօսը նազարը տիդգաթա ալընըպ, գաթի գարարընն իթտաը կէչէճէք իճթիմայէ պրագրէրշ սրը։

2.—Պէյիւքտէրէ թաղ. Խորհուրդը տիւնքիհուսում. Խորհուրդա կիտէրէք, մէքթէպ հադգնտաա բաղրմկէլէն էյզահմէտը վէրմիշ օլուպ, պու պապտէ մեզքիւր թաղ. Խորհուրդա իսմիդա իտէն թաշիմամի իսթա օլընմշ սրը։ Բէզա մեզքիւր թաղ. Խորհուրդըն բարօրթօսը իւզերինէ Սարբեար Եէնի Մահալլէ մէքթէպլինին եէնի Հոդաբաշմութիւնընն ինթիխապը թաստիգ օլընմշը սրը։

3.—Մուսլիմէրին մուավէնէթ սանտրընա ամթիտէքի խանէլեր վերիլմիշ տիր։ Էվվէլքի եէքին 1496 զ. իտի։ Պէյօղլու մէքթէպլերինտէն Տ. Հմայեակ Եպսկ. Դիմա քսեան 50, Գրիգոր Մարգարեան, Մարտիրոս Հանէսեան 30ար, Միհրան Պարթեւեան, Շաւարշ Փանոսեան, Դանիէլ Դանճեան, Երուանդ Սվաճեան 20շեր, Պետրոս Պօյաճեան 10, Տիկին Ղազարոսեան, Օր. Համբիկեան, Օր. Բիւթներեան, Օր. Ճաֆճաֆեան, Օր. Փէշթիմալճեան, Օր. Օտեան, Տիկին Զապէլ Աստուր, Յարութիւն Յովհաննէսեան 20շեր, Յակոբ Գուրգէն 30, Յովսէփ Ճէլալեան, Սրապիոն Թղլեան 20շեր, Մարկոս Նալթանեան 10, Պօղոս Բէրէսթէճեան 20, Օր. Դարբիէլեան, Օր. Դաղմաճեան, Օր. Տ. Արիստակէսեան 10ար, Օր. Համամճեան 5, Մ. Լէսկան 20 զ.։

Կէդր. Վարժարանաան իքինճի տէֆթ՝ Դանիկ Բարունակեան, Միհրան Զիթճեան, Պօղոս Բէրէսթէճեան 20շեր զ.։

Եէնիգարա մէքթէպլինտէն՝ Գրիգոր Գայսմճեան 52, Յարութիւն Գայսմճեան, Վահրամ Արծրունի, Օր. Թագաւորեան 20շեր, Օր. Փափազեան, Օր. Գարակէօզեան 10ար զ.։ Եէքիւն 2223 զ.։

Ս. ՓՐԿԻՉ ԽԱՍԹԱԽԱՆԷՍԻ

Ազն. Տէր եւ Տիկին Գէորգ էֆ. Յովակիմեան՝ ի Գահիրէ բնակեալ իրենց վաղամեռիկ որդւոյն Բէրուվրէ էֆ. Յովակիմեանի յուշարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի երեք Օսմ. ոսկի նուիրած են հիւանդասցիս։ Ցիշեալին համար նաեւ նուիրած են՝ Տէր եւ Տիկին Մարտիկ էֆ. Պէզուզեան 108 դրուշ։ (Կնիք)

8 փետր. 1902

ԳԻՏԱԿԱՆ ԿԵԱՆՔԷՆ

ՀԱԿԱՓԱՏԱԿԱՆ ԱՃԱՌԸ

«Մորթը պատկեր մ'է, ուսկից ի յայտ կուգան ախտաբանական նշմանները, տարբեր վիճակներու մէջ։ Մորթախօսութիւնը ուրեմն, բոլոր ախտաբանութեանց լուսաւոր ջահն է։» ԿԻՈՈՒ

Մորթը մարդկային յօրինուածութեան ամէնէն կարեւոր գործարաններէն մին է, իւր պաշտօնը լաւ կը կատարէ, բայց մարդիկ վարուելու եղանակը չգիտնալով արտաքին վնասներ կը հասցունեն, որով կը գոյանայ շատ մը այլատեսակ հիւանդութիւններ։

Մարդոց այս հակառակ վարմունքէն մորթին մակերեւոյթը կեցած աղերը կը կուտակուին եւ կը ծածկեն ծակերը ու կ'արգիլեն մորթոյ շնչառութիւնը, որ այնքան կարեւոր է որքան թոքային շնչառութիւնը։ Այս քիմիական նիւթերը հանդերձի մանրամաղ անմաքուր փոշիներով, կայտ մը կը ձեւացնեն եւ որք կը պարունակեն բազմաթիւ միքրոպներ, վնասակար իր անձին համար, նոյն իսկ իր դիմացինին ալ։ Վասն զի մարմնոյ այս միքրոպները մորթի հիւանդութեան ծնունդ կուտան, պալարներ, արիւնալից պալարներ, որք այսականիչ ախտերու սովորական աղբիւրներն են, ինչպէս եւ ապագայաբար եւ տարաբնական բազմաթիւ հիւանդութեանց։

Բաթէօրեանններու եւ Լիոթէրեաններու զարմանալի աշխատութիւններէն վերջ, հասկցուեցաւ թէ միակ դարմանը այս տարաբնական հիւանդութեանց հակափտակն (նեխութեան) դէղն էր։ Հակափտակաւոր կսկծական կամ թոյն լմնելով կը կեցուցնեն փտութիւնը, այսինքն գոյանալիք վերքերուն միքրոպները կ'ոչնչացնեն։

Այժմ դէղական եւ հակափտակաւոր ճառը ամէնէն բանաւոր եւ արդիւնագործ պարագաներուն մէջ կընայ գործածուիլ։ Վասն զի փորձուած է թէ չատ մը ճշդրիտ եւ նշանակելի առաւելութիւններ ունի։ Նախ եւ առաջ ճառը արդէն ինքնիրմով հակափտակաւոր է, քանի որ 1% լուծուած մը բաւական է սպաննելու քիչ ժամանակի մէջ մաղձայուղի (գօլէռիք) շատ միքրոպներ, նաեւ կը լուծէ սկրմը, կը բաժնէ մարմնոյն հիւթերը ճարպական այուտիներէ, եւ այս բանը այնքան կարեւոր է որքան այն խաւը որ մարմնոյն վերին մորթը ողորկ կը պահէ։ Դարձեալ, կը մաքրէ մարմնոյ մորթը, կը բանայ ծակերը, որով կը դիւրացնէ մորթին ծծելը եւ այսպէս բուժական մասը լաւագոյն վիճակի կ'ենթարկէ, ինչու որ իր (ճառին) հիւթանիւթեան ալ ընկըզմուելով առողջ մորթին տակ, կը սիրուին բոլոր յորինուածութեան մէջ, որք մարմնոյն փախոխ շարժումները կը կանոնաւորեն։

Արդ հակափտական ճառի կիրառութիւնը կը հարկագրէ խստիւ ոչ թէ միայն մորթախօսներու, վիրաբոյժներու, այլեւ մանկաբարձ կիներու, ինչպէս եւ բոլոր անոնց որք կ'զբաղանան մորթի հիւանդութեանէ։ Հակափտական ճառներու այս գործածութիւնը արդէն ընդհանրացած է վերջին տարիներս, հիւանդանոցներու, վիրաբուժաց սրահներուն մէջ, ծննդական ցաւերով տառապող մահճակալաց առջեւ, մանուկներու տան մէջ եւ վերջապէս այն ամէն տեղ, ուր առողջութեան կանոնները եւ հակափտական իմացքները լաւ հասկցուած են։ ԲԵՆԻԱՄԻՆ ԴԵՐՁԱԿԵԱՆ

ՈՐՈՎԱՅՆԱՄՈԼՈՒԹԻՒՆ

«Ի չիջուցանել զծարաւ՝ բնութիւնն հոգացաւ աղբիւրս զուսացիչս։ Ի չիջուցանել ըզքաղց՝ հոգացաւ հաւս զօրացուցիչս»։ ԷՄՄԱՆՈՒԷԼ ԹԵՍԱԼՈՆԻՑԻ

Արդի դարուս յառաջդիմեալ եւ ժողովրդոց զարգացեալ վիճակին մէջ կը զարմանամք տեսնելով որ հասարակութեան մեծամասնութիւնը անձնատուր եղած են մոլութեան մը՝ որ յետագիմութեան վերջին սահմաններէն ալ աւելի եւս հեռացնելով զանոնք, նոյն իսկ բանական ըլլալնին մինչեւ անգամ մոռցնել տուած է իրենց. ասիկայ որովայնամոլութեան անուն է, որ լոկ զգայարանաց հեշտութեանը ծառայելով բնականապէս մարդուս մտաւորական կարողութեանցը՝ այսինքն խորհրդածութեան, ուղիղ դատողութեան եւ տրամաբանելու կարողութեանը խանգարում կը պատճառէ։

Իմաստասէր մը կըսէ «Խորհրդածութենէ զուրկ հոգին՝ ամայի տան պէս օր ըստ օրէ կ'աւերի»։ Հետեւաբար հոգեկան զգայութիւնները կը սկսին կամաց կամաց դադրիլ, մտաւորական կարողութիւնները հետզհետէ կը պակսին, իւր միակ մտածութիւնը սոսկ որովայնը յագեցընել է, մեծածախ սեղաններ, համաղամ կերակուրներ կ'երազէ, խօսակցութեանը ոգին կերուխումն է։ Ըստ իս այս կարգի մոլութեանց դարմանուելուն միակ միջոցը պատմութեան դիմել հարկ է. պատմութիւնը աշխարհս առաջնակարգ դպրոցներուն մէջի ուսուցիչներէն, վարժիչներէն շատ աւելի գերազանց դասատու եւ օգտակար միջոց մ'է. մինչդեռ դժբաղդաբար քիչեր կարեւորութիւն տուած են պատմութեան, սակայն կը տեսնին, զի ի վաղուց սկսեալ մինչեւ այժմեան դարուս մէջ եւս շատ ականաւոր եւ ուսումնասէր անձինք իրենց պաշտօններուն դադար տուած միջոցին, հանգստեան ժամերնուն մեծ մասը՝ նախնի եւ արդի դարուց պատմութիւնները կարդալով եւ ուսումնասիրելով զբաղած են, որովհետեւ անոր մէջ կը տեսնուին անխրատութեանց, մոլութեանց, չափազանցութեանց եւ անկարգ կրից բաղմապսի հետեւանքները եւ նոցա այլ եւ այլ կերպերով տուժուիլը. հոն կը տեսնուին նաեւ առաքինի անձանց նկարագիրները եւ նոցա փառաւորուիլը, վերջապէս հոն կը տեսնուին մեր այս անդամանի նկատի առած որովայնամոլութեան դէմ արիացողները, որոնցմէ էին այն խոշորակաց իմաստասէրները՝ այն երեւելի հանճարները եւ նոցա հետեւող հաղարաւոր աշակերտք, ասոնցմէ մին Պիւթագոր՝ այն դիւցազնը՝ այն գերահանճար իմաստասէրը՝ որուն վարդապետութեանը ոչ ոք կարողացաւ հակառակիլ նոյն դարուն մէջ, որ կը յարգուէր եւ թերեւս կը պաշտուէր իր հաղարաւոր հետեւողներէն՝ որոնք ամենայն ակնածութեամբ եւ հպատակութեամբ «Նա ասաց» կըսէին։

Այն մեծ մարդուն վարդապետութեանց առաջին պատուէրն էր կենդանեաց միս քնաւ չուտել, եւ լոկ մեղրով եւ հացիւ եւ երբեմն ալ ընդեղինօք շատանալ. հետաքրքրական է հոս նոյն Պիւթագորայ վարքէն քաղուած մը ներկայացնել ազնիւ ընթերցողաց. «Դիւցազնն Պիւթագորաս հրաւիրեաց գիւր անխօսիկ աշակերտս, ուսոյց նոցա ներհուն բանիւք, չատանալ՝ պահանջելով յանմեղ գառանց զփափկիկ ասր ի ծամկոյթ, եւ զքաղցր կաթն ի կերակուր. եւ ի բարեբեր անկոյ պտուղս բարեհամս եւ չնճղոել զորովան չաղօք լեալ գիշխանձ գայլ իւրական հօտի» (Վարք Պիւթագորայ)։

Ճիշդ նախնի դարուց մարդոց պէս՝ որոնց համար խիստ գեղեցիկ նկարագրուած է համբաւաւոր դիւռնականէ մը «պարզամիտ ազնիւ առաջնոյ դարուն կեցին կորովագոյն եւս եւ խրախագոյն եւ անմեղագոյն. ոչ կեցին մարհումբ այլոց եւ ոչ բաց ի ձորձոյ՝ կեղեքեցին եւ զնոցա միս, եւ ոչ կերան ընդ հնձոց եւ զհերկագործս «Իմանուէլ Թեաւրոս»։ Պիւթագորեան դպրոցականք երբ սեղանը կը բազմէին՝ ինչպէս որ վերը յիշեցինք՝ մեղր եւ հաց ու պարզ ջուրով կը յագենային. քիչ անգամներ ընդեղէն եւս կը դանուէր. սեղանին վրայ եղած խօսակցութեանց նիւթը՝ արդարութեան պարկեշտութեան եւ մարդասիրութեան վրայ էր, հոգին ազնուացնել եւ բարձրացնել կը խոկային, եւ ոչ թէ մարմինը գիրցնել եւ անկարգ կերքերը զօրացնել. ասկէ զատ առաւել եւս առաքինանալու համար տարին քանի մը անգամներ համաղամ կերակուրներ պատրաստել կուտային եւ իրենց նստած սեղանին վրայ ի տես կը դրուէր, իրենք ալ սեղանին շուրջը կը բազմէին պատաւ մը իսկ չի ճաշակելով, քիչ մը յեսոյ յանկարծ կ'ելլէին սեղանէն եւ տարուկներուն կամ աղքատներուն կը բաժնուէին այդ կերակուրները, եւ իրենք դարձեալ կուգային կը բազմէին նոյն սեղանին շուրջը հանապազօրեայ հացը եւ մեղրը ճաշակելու համար։ Բազումք յարեցան այս խստակրօն ազանդին, ուղղները պատմութեան դիմեն եւ ստուգեն մեր ըսածները։

Պատմութեան օգտակարութիւնը ըսի, որովհետեւ անկէ կրնանք անցեալը տեղեկանալ եւ օգտուիլ։ Հետեւաբար մեր անկարգ եւ անյագ բաղձանքները կը չափաւորուին։ Բանական մարդուն մտածութիւնը, խորհրդածութիւնը, գաղափարները ազնուական եւ վսեմ պէտք է ըլլան՝ «Գուն գործեա խորհիլ եւ գիտել ինչ մեծ եւ պանծալի» ԿՂԷՈՊԱՏՐԱ։

Մեծածախ եւ բազմախորտիկ սեղանները, համաղամ կերակուրները, մարդուս միտքը չեն մշակեր, հոգին չեն ազնուացներ, ընդհակառակն մոլութեանց մուտքը կը դիւրացնեն. «Դիւրին են էջք՝ ընդ զառիվայրս մոլութեանց» ՍԵՆԵԿԱ։ Ց. Կ.

1902 յունվ., 26

ՄԻԻԹԷՑԷՐՐԻԳԱ

Տիւն սաաթ 12 սուլարընտա Սթամպոլտա Ֆաթիհ ճիվարընտա սաքին քիւֆէճի Եահեա նամընտա պիր տէլիգանը՝ քէնտի էվիւտէ պուչագա օպէկկինին իւզէրինտէն քէնտի քէնտիյի եարալամըշ սրը։ Խէլէֆը նէֆս գաստընին սէպէպի իսէ մերդում՝ գըզդարտաշը յա դավկա իսէրէք, գըզ պապասընա չիքեայէթ, վէ պապասը տա Եահեայը թէքտիր իսէր։ Եահեա պու թէքտիրտէն միւնֆէիլ օլարագ հէման էլինէ կէչիրտիկի պուչագա քէնտի քէնտիյի եարալամըշ սրը։

—«Պիւրօ Վէրիթաս»ի տարէսի կէչէն 1901 սէնէսինտէ վուգու պուլան տենիզ դաղալարընին պիր սթամբուլինի նէյր իմիշ տիր։ Իչպու սթամբուլիդէ կէօրէ, սէնէի մերդումէ զարիքտտա 219 ինկիլիզ, 124 Ամերիգա, 64 Ֆրանսարդ, 43 Բուռ, 39 իմպաւեան, 43 Շուէտ, 31 Նորվէկիա, 18 Տանիմարգա 14 Պրազիլիա, 10 Եունան, 7 Հոլանտա, 4 Աւսթրիա, 3 Արժանթին, 2 Չիլի, 2 Օսմանլը, 1 Սբանիա, 1 Ճարօնիա պանտերալը եկլէն սէֆիսէլերիմուխթէլիֆի սուրէթիլէրէ գաղգէտ օլմուշլարարը։ 732յէ պալիզ օլան պուեէքիւնտէ պիր խապէր ալընամատըընտան տօրայը պաթմիշ օլորզլարրնա հիւքմ իտիլէն 39 եէլքէն սէֆինէսի տէ վար սրը։

Գաղգէտէ օլան վարօրլարա կէլինէճէ, պունլար 286 օլուպ, 127 ինկիլիզ, 33 Ամէման, 22 Նորվէկիա, 15 Ֆրանսրզ, 15 Սբանիա, 12 Շուէտ, 7 Ճարօնիա, 6 Բուռ, 6 իմպաւեան, 6 Աւսթրիա, 3 Հոլանտա, 5 Տանիմարգա, 5 Պէլճիգա, 3 Պրազիլիա, 3 Չիլի, 3 Եունան, 1 Օսմանլը պանտերալը օլուպ, պունլարտան 17ինինէ օլորզլարը պիլինէճէ մէյօրԳաղգէտէլէրին Նէվինէ կէլինճէ, եէլքէն սէֆինէսէրինտէն 369ը դարայա օթուրմշ, 42սի միւսատէմ իթմիշ, 19ը եանմշ, 52սի պաթմշ, 73ի թէրք իսրիմշ, 138ի գուլլանըմագ պիր հալէ կէլմիշ, 39ընտան պիր խապէր ալընամամշ սրը։ Վարօրլարտան 144ի գարայա օթուրմշ, 39ը միւսատէմ իթմիշ, 18ի պաթմշ, 12սի եանմշ, 4ի թէրք իգիրմիշ, 52սի գուլլանըմագ պիր հալէ կէլմիշ վէ 17ինտէն տէ պիր խապէր ալընամամշ սրը։

ՕՍՄԱՆԼԸ ՊԱՆԴԱՍԸ

1890 սէնէսի 100տէ 4 ֆանզլի Օսմ. գօնսօլիտէսի թահվիլաթընն վատէսի 1896 մարտտա խիթամ պուլան 12 նիւմէրօլու գուրօնլար՝ պէտէլի թէէսիսէ օլունմագ իւզրէ վեար. 28/13 մարտ 1902յէ գասար իսրազ օլունմասընը թազարիստ հիւքմիզ ատտ օլունճագլարրը։ 8—8

14 փետր. 1902

Տէրսաաադէթ

ՏՈՒՑՈՒՆԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Միւսթքիթաթ պէյլէյ բէսմինին պիրինճի թագիրթի միւսատէթի օլան 1318 սէնէսի մարար թէգարրուպ իսիմէքտէ օլսուզընտան, Տէրսաաադէթ վէ պիրտար սէլասէտէ միւսթքիրաթ սաթանարրն Պէյլէյ նիպանիմէտինին 14ինճի մատատէսի մուճիպինճէ միւսատէթը թէսիսէյի նիպամիյէ օլան չուսրաթ իչինէ պէյլէյ բէսմինի իչիա իլէ միճէտատէն թէզքիրէյլէրինի ալմագ իւզրէ, նիզամնամէի մէզքիւրը 10ընճը մատատէսինին սոն փըգրասը ահքամինա թէսիֆիդէն Տէրսաաադէթ Միւսթքիրաթ նէզարէթինէ միւրաճաաթ իսիմէլերի լազում կէլէճէկի վէ բէմմ մէպպուրընն ախըրլա թէզքիրէ իսիաբնա նէզարէթը մէզքիւրէճէ միւսպէյէրէթ օլունտըրընտան, մարտա իսիթիսասընա տէկին կէլիպ թէզքիրէ ալմայանար հազիրընտա միճաաթը նիզամիյէնին պիրա իսիթիսնա իճրա զընաճաաը մալիւմ օլմագ իւզրէ իլան օլունուր։ 14—6

30 քեան. սանի 317

* * *

Կէչէն սէնէ օլսուզը կիպի պու սէնէ տաիի Գըզրլ Թօրրագ իլէ Էրէն քէօմիւնէ վագը աշը ամէլիյաթը մէքթէպլերինտէն պաղ սահիպլերինին հէր պիրինէ 5000էր ասէտ գասար մէճճանէն Ամէրիգա ասմա չուպուզընն թէվզի ու իթթաար գարարլաշարրըմը վէ զարարը մէվսիմի տէ հիւլալ էյլէմիշ օլսուզընտան, իսիթիյաճը օլանլարրն սէնէյի հալիյէ չուպաթը նիհայէթինէ գասար մէզքիւր մէքթէպլէր միւտիրի Մ. Էքէրլէնէ միւրաճաաթ էյլէմէլերի, վէ չէհրը մէզքիւրէն զայէսինտէն սօնրա վուգու պուլաճագ միւրաճաաթն գասրով իսիրմէյէկի իլան օլունուր։

30 քեան. սանի 317 8—6



ՄԷՍԱԺԸՐԻ

ՄԱՐԻԹԻՄ

—o—

ՀԱՅԹԱԼՈՎ ՍԷՖԷՐԼԷՐ

Անատօլու լիմանարրյա Պաթում, Նովօրասիսք, Տէրսաաադէթ, Իզմիր, Սէլանիք, Շերա, Բիրէ, Բաթքաս, Մարսիլեա, Հավր վէ Լօնտրա արասընտա մունթազամ սէյր ու սէֆէրլեր.

Վիւրուտինէ պէ.քլէնէն վարօրլար

Ալաֆր. փետր.ին 27ինճի բէնճէնշիհ կիւնի «Մէնէկա»ի՝ Մարսիլիատան։

Ալաֆ. մարտին 1ինճի ճումա էրթէսի կիւնիւ «Ռէյ-Հօ» Գարատէնիզատէն։

Հարէքէթի իսթճէք վարօրլար

Գարթան Օլիվիէրէն սիւվար օլարը «Ռէյ-Հօ» վարօրը՝ ալաֆր. մարտին 2ինճի բազար կիւնի ագշամ ալաֆ. սաաթ 4տէ Զանզիբարէ, Իզմիր, Բիրէ, Սուսա, Մարսիլեա, Հավր վէ Լօնտրայա։

Գարթան Ռէպպլիտինին սիւվար օլարը «Գոնկո» վարօրը՝ ալաֆր. փետր.ին 27ինճի բէնճէնշիհ կիւնիւ ագշամ ալաֆ. սաաթ 4տէ Զանզիբարէ, Իզմիր, Բաթում, Պէյրութ վէ Սուրիա խաթթընա։

Գումբանեա՝ տօղրուտան տօղրույա Բարիզ վէ Բարի-Լիսն-Մէտիթէռանէ չըմէնտրֆէրինին էն իչէր սթամբօնլարը իչիւն տահի պիլէթ վերէպիլէր։

Բարիզ իչիւն վերիլէն պիլէթլէրին ֆիյաթլարը պէրվէճճը աթի տիր.

Պէյօղլը բօսթալարա 1ինճի մէվզը 320 ֆր.

2ինճի մէվզը վարօր վէ 1ինճի մէվզը չըմէնտրֆէր 242 »

2ինճի մէվզը վարօր վէ 2ճի մէվզը չըմէնտրֆէր 230 »

Եիւբ վարօրլարը յա եաւլընրզ 1ինճի մէվզը 245 »

Տահա միւքէմմէլ մալիւմաթ վէ թաֆսիլաթ ալմագ իսթէյէնէր՝ Գալաթատա Մօմխանէտէ Սիրէճ Ֆրանսէզատէ մէրքէզ աճէնթէլիկինտէ միւրաճաաթ իսթպիտրլէր։

ՊԻՐ ԿԷՃԷ

—Ճանըմ, սէն չիմտիյէ՝ գատար կիւզել կէօրմէճի՞ն մի։

—Կէօրտիւմ, ֆագաթ պանանէ՞, իհթիմալ քի պու Սաթանպոլ իչինտէ պէնդերճէ կիւզելլէր վար սրը։

—Էյ, սէն պունլարտան հիչ պիրինի սեվմէ՞զ միսին։

—Խա՛յր...

—Նի՞չիւն..,

—Սեվմէկէ ճէսարէթ իսթէմէտիկիմ իչիւն...

—Ատամ սէն տէ... պու նէ՞ գատար ճահիլլիք... սէն իսթէմիշ օլսան...

—Նէ՞ եարաալիրիմ...

—Բէնտինի հանկը կիւզելէ օլսա սեվտիրէպիլիրսին։

Պիւթիւն պու սէօզլերտէն գատընն ֆիքրի անլայշլտըզը հարտէ, պիթթապ պէն անանամամզըդա վուրարագ, գապուլէ հայրը կիպի տավրանըյոր իտիմ. օ տէյօր իտի քի,

—Հագիգաթթէն սէն բէք սաֆ պէր չօճուգսուն, նէճաթի պէյ, սէն իսթէմիշ օլսան...

—Բէք ալէա, նէ՞ օլուրսը։

—Քիմ օլսա սէնի սեվէր իտի...

—Հայտէ, պէնի ալտաթմագտան նէ՞ դէվգ ալը.յօրսը, պէն պունլարա հիչ ալտանմամ...

—Ալտանմա՞զ մը՞ն... պիլա.քիս սէն պէնի ալտաթը.յօրսը։

—Նէ՞ կիպի...

—Սանքի սէնի հիչ պիր սեվէն եօ՞զ մը։

—Խա՛յր... պիլմէյօրմ։

Գատընը չու սօն սիւվալի պիւսպիւթիւն նազարը տիդգաթը.մը ճէլալ իթտի. աճապա նէ՞ տիմէք իսթէյօր իտի. չիւպհէսիզ պունը սէօյլէմէ.քտէ պիր մագսէտը խաֆիսի վար իտի. անընկա չէօյլէ պիր միւպահասայա կիրիշտիկիմէ ֆէվգէլատէ մէՇՈՒՆ օլարագ նէ տիմէք իսթէտիկիմի անլամաղա գարար վերտիմ. օ տէյօր իտի քի,

—Էհ, էհ... հէյլէ տօղրուսընը սէօյլէ, պիլմէ՞յօր մը.սը։

—Էյլէնէյօ՞ր մը.սը, Ապահ աշը.նա, նէ տիմէք իսթէտիկինի անլայամայօրրմ քի...

—Սէնի հիչ պիր սեվէն եօ՞զ մը տէյօրրմ։

—Նէ՞ պիլէ.յիմ։

—Էյ, սէն հիչ քիմսէ.յի սեվմէ.յօ՞ր մը.սը։

Գատընը պու սիւվալի պէնի պիրտէն պիրէ ֆէնա հալտէ չաշը.ըրմտը, քէնտիմի զապթ իսթէմէյէրէ.ք գը.գարմը.շը.մ. օ զէման էլէրինի չը.ը.բպ պէօյիւ.ք պիր մէսէրրէթի ալեամէթ.լէրինի կէօսթէրէրէ.ք հայգը.ը.ը.ճա.սը.նա.

—Հա՛, իչթէ... սէօյլէ պագայրմ պանա՝նի՞չիւն գը.ը.գարտը.ը.նը. նի՞չիւն...

—սէտտի։

Եէմին իսէրիմ քի պէն գը.ը.գարտը.ը.ը.նը.մ պիրէ պիրմէյօր իտիմ. հալթա չու ատի գատընընն պու սաթի սիւվալինէ գարշը նի՞չիւն պու գատար չաշը.ը.մը.ը.ը.

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

Մաքլինա լսթրոմօլարընտան հաճի Եավէրին՝ 316 սէնէսինէ մախսուս մաաշ տէֆթէրի գաղէն զայի օլուպ եէսը ախէրէ կէչմիշ օլմասը մէհնուզ պուլընտրընտան, մէգքիւր տէֆթէր հէր քիմին հէրմնէտ իսէ՝ 15 կիւնէ գատար իտարէ մուհասէպէսինէ թէսլիմ իտիլմէսի, վէ պիլախէրէ զուհուրինէ միւթէպէր թութուլմայաճաղը իլան օլունը։

7 չուպաթ 317

ՍԱՐԱՖԻՑԷ

ԷՎՐՕՊԱ ՊՕՐՍԱՄԸ

Լօնտրա 21 փետր.

Ինկիլ. էսհամը Ինկ. Լիր.	094—57
Օսմ. էսհամը այրլարը	25—87
» » գաբանտը	25—81
» » » Բ	51—
» » » Գ	27—87
Օսմանլը Պանգասը	12—63
Մըսըր տուլ. մութթահրէտ	107—62
Պուլկար իսթիգրազը	105—
Գամպիո Բարիզ 3 այ վասէ	25—325

Բարիզ 21 փետր.

Ֆրանս. էսհ. 3% ֆր.	101—12
» « 4½ %	102 80
Եէնի Օսմ. էսհամը այրլարը	26—35
» » » գաբանտը	26—35

Մի-պապէլի

Բուլգէլի չըմէնտրֆէրի	116—25
Օսմանլը Բէժիսի էսհամը	323—
» Պանգասը	565—
Գրէտի Լիոնէ	1055—
Իթալիա էսհամը	100—05
Բանքրիթէ Թիւրք	507—50
Օսմանիյէ	466—
Տուան Օթօման	508—
Սբանեօլ	76—77
Թրանսվասալ	138—
Գամպիո 3 այ վասէ	25—145

Վիէննա 21 փետր.

Լօնտրա իւզէրինէ գամպիո	238—40
Բուլգէլի չըմէնտրֆէրի ֆր.	111—
Օսմանլը Բէժի ագսիոնը	300—

Պէրլին 21 փետր.

Բուլգէլի չըմէնտրֆ. (մարգ)	114—
Լօնտրա իւզէրինէ գամպիո	20—25
Ռուպլը	216—40

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

Էսկ. Ուսմ. տիւն ազչմ. գաբ.	28—21
» » » էն եիւքսէք	28—24½
» » » էն աշաղը	28—21
Պու սապահ այրլարը	28—21
Բուլգէլի չըմէն. ազչմ. գրնտը.	113—62
» » էն եիւքսէք	113—25
» » էն աշաղը	113—62
» » տէրլարը	113—75
Ագչէ ֆարվի	—
Բէքօռ ղրչ.	—
Հէվալէսիզ »	—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԼԱՐԸ

Բէժի ագսիոնը Օսմ. Լիր.	14—10
Միկարէթ Ա.	—88
» Բ.	—49
Թրամվայ	5—90
Ժուիւանս	1—55
Օպլիկասիոն Թրամվայ	486—
Ասիւրանս	3—57
Գրէտի ժէնէրալ	—
Սօսիէթէ Օթօման Խ. Լ.	—
Լօրիօմ	54—50
Պանգ Նասիոնալ տը Կրէ.	405—50
Թրանսվասալ	135—
Ըսխթիմ թանվիլաթը	466—
Գրէտի Ֆոնսիէ էթիբրուէն	266—50
Անատոլու չըմ. ագսիոնը	10—25

ԱԳՃԷԼԷՐԻՆ ՖԻՑԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղչ.տան	ղչ. բբ.
Պէյազ մէճիտիյէ ֆարգը	108—06
Մէթալիք	095—30
Ռսկիլիզ լիրասը	110—01
Ֆրանսզը ալթունը	87—22
Բոլ	90—
Գրիմիզ ալթունը	51—08
Գարպոն գայմէսի	8—61

ԳԱՄՊԻՕ

	Ալբեռը	սաթը
Լօնտրա չէք	110-12	111-02
	40	40
Բարիզ չէք	22-80	22-72
Մարգ	18-60	18-51
Վիէննա չէքի (գուլդեն)	21-78	21-68

ԻԼԱՆԱԹ

Էվգաֆը մազպութէտէն Ագիզ Աղա վագֆրնտան Պասրատա քեսին Քեազիմ Աղա չարշըսընտաքի տէքեաքին՝ 56500 ղչ., վէ Ապտուլլահ Աղա վագֆրնտան Գաթանա չարշըսընտաքի տէքեաքին վէ արտէյէնին՝ 16150, վէ Մագամը Ալի ճամիի չերիֆիյէ մէտրեսէի Բահմանիյէ վէ հազրէթը Զէկիյը բաղաուլլահու անիի էֆէնտիմիզ հազրէթլէրի վագֆրնտան Ալվա արազիսի՝ 9000, վէ Սէյֆ վէ Ագիզ Աղա վագֆրնտան Սէյֆ արազիսի՝ 8850 ղչ. պէտէլաթը սապզալարը յլա 318 սէնէսինէ մահսուպէն միւզայէտէյէ գօնուլտը՝ Պասրա վիլայէթի էվգաֆ մուհասէպէճիլիկինտէն քէչիտէ օլունան 2 չուպաթ սենէ 317 թարիխլի թէլէգրաֆնամէտէ պէյան վէ իչար զըլընմը օլմաղլա, զամմ իլէ թալիպ օլանլարը՝ թարիխը իլանտէն իթիբարէն մահր ճարիի Բումինին 18ինճի կիւնինէ տէկլին 100տէ 10 նիսպէթինտէ թէէմին ագչէսինի միսեթասնրպէն Տէբասատէթճէ էվգաֆը Հիւմայուն Խաղինէի ճէլիլէսինտէ Մուհասէպէի Ումումիյէ, վէ մահալլինէ մէճլիս վէ էվգաֆի խարէլէրինէ միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։

7 չուպաթ 317 3—2

ԱՆԱՏՕԼՈՒ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

Աջիմէթ — Իշպու 1901 սէնէսի Հոկտ.ին 19ինճ, ուրբաթ կիւնինէտէն իթիբարէն ամէտշիւա խաէճէք պիւհիւմլէ գաթարլարը վագթ ու հարէքէթլէրի։ — Ավելթ

ԹՐԷՆ ՆՕՄ.	2	34	4	6	8				36		10	12
ՍԹԱՍԻՕՆ		Էշխա վէ Եօլճէք	Եօլճէք	Եօլճէք	Եօլճէք				Էշխա վէ Եօլճէք		Եօլճէք	Եօլճէք
	Սգհ.	Սգհ.	Սգհ.	Սգհ.	Ագշ.				Ագշ.		Ագշ.	Ագշ.
Քէսբրիսէն	1 [illegible]	1 35	3 33	5 30	08				8 15		10 30	11 30
Հայտար Բաշա մրվ.	1 45	2	3 58	5 55	7 33				8 40		10 55	11 55
հար	1 55	2 25	4 08	6 05	7 43				8 55		11 05	12 05
Գէզէլ Թօբրաղ	2 01	— —	4 14	6 11	7 50				9 05		11 11	12 11
Ֆէն. քեօշէսի	2 05	2 30	4 17	6 14	7 54				9 09		11 15	12 14
Կէօզ թէպէ	2 09	— —	4 21	6 18	7 58				9 15		11 19	12 18
Էրէն քեշ մրվ.	2 13	2 47	4 26	6 23	8 04				9 21		11 24	12 22
Պօսթանճը	2 20	2 57	4 32	6 29	8 10				9 31		11 30	12 28
Մալթէպէ	2 28	3 05	4 40	6 37	8 19				9 41		11 38	12 36
Գարթալ	2 39	3 22	4 51	6 48	8 31				10 01		11 48	12 46
Իէնուգ մրվ.	2 46	3 32	4 58	6 55	8 39				10 11		11 55	12 53
հար		3 37							10 21			
Թուզլա		3 59							10 46			
Կէյզիկէ		4 19							11 10			
Ծիլ Իսկէլէսի		4 41							11 37			
Թավշանճըլ		4 51							11 47			
Հէրէքէթ		5 08							12 06			
Եարըմճա		5 29							12 30			
Թիւք. Չիֆթ լիք		5 42							12 44			
Ցերինճէ		5 53							12 57			
Իզմիտ մրվ.		6 07							1 13			
հար		6 26										
Գէօյիւք Ցերէնա		7										
Սապանճա		7 25										
Հաբիսխէ		7 47										
Կէյվէ		8 31										
Աք Հիսար		8 52										
Մէճիտճէ		9 24										
Լէֆքէ		9 49										
Վէզիր-խան		10 24										
Զէյթինբուրնու մրվ.		11 06										
հար.		11 20										
Գարաքէօյ		12 30										
Գէօլիւք		1 15										
Ին Էօնիւ		2 05										
Զուգուր Հիսար		2 36										
Էսկիշէհիր մրվ.		3 15										
		Ագշ.										

Գարաքէօյ-Էսկիշէհիր գնացքը մեկնում է 19 ժամ. ուշ. կեսօրից հետո։

ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ ԱՆԱՏՕԼՈՒ

ԹՐԷՆ ՆՕՄ.	1	3	5	7	31		9	11	13		33
ՍԹԱՍԻՕՆ	Եօլճէք	Եօլճէք	Եօլճէք		Էշխա վէ Եօլճէք		Եօլճէք	Եօլճէք	Եօլճէք		Էշխա վէ Եօլճէք
											Սգհ.
Էսկիշէհիր հար	Գնում է գարաքէօյ գնացքը 19 ժամ. ուշ. կեսօրից հետո։	Գնում է գարաքէօյ գնացքը 19 ժամ. ուշ. կեսօրից հետո։	Գնում է գարաքէօյ 3 ժամ. ուշ. 2 ր. ուշ. վէ 19 ժամ. ուշ. կեսօրից հետո։								11 40
Յուգուր Հիսար											12 16
Ին Էօնիւ											12 48
Պօսթանճը											1 24
Գարաքէօ											1 58
Պրլէ [illegible]											2 38
Վէզիր խան											3 02
Լէֆքէ											3 35
Մէճիտճ.											4 08
Աք-Հիսար											4 40
Գէյվէ											5 04
Հաբիսխ.											5 27
Սապանճա											6 18
Գէօյիւք Ցերէնա											6 34
Իզմիտ մրվ.											6 59
հար.											7 32
Ցերինճէ					1 35						7 52
Թիւք. Չիֆթ լիք					1 53						8 07
Եարըմճա					2 04						8 18
Հէրէքէթ					2 16						8 30
Թավշանճըլ					2 43						8 55
Ծիլ Իսկէլէսի					2 54						9 05
Կէյզիկէ					3 10						9 14
Թուզլա					3 38						9 40
Իէնուգ մրվ.					4						10
հար.	Սգհ.	Սգհ.	Սգհ.	Սգհ.	4 22		Ագշ.	Ագշ.	Ագշ.		10 20
Գարթալ	1 25	1 54	2 28	3 14	4 37		6 38	8 20	9 52		10 30
Մալթէպէ	1 33	2 02	2 37	3 23	4 50		6 47	8 30	10 02		10 44
Պօսթանճը	1 43	2 12	2 47	3 33	5 05		6 57	8 41	10 14		11 04
Էրէն քեշ	1 51	2 21	2 56	3 41	5 19		7 05	8 51	10 25		11 14
Կէօզ թէպէ	1 58	2 28	3 03	3 50	5 32		7 12	8 59	10 34		11 26
Ֆէն. քեշէսի	2 02	2 32	3 07	3 54	5 56		7 16	9 03	10 38		— —
Գէզէլ Թօբրաղ	2 07	2 37	3 11	3 59	5 41		7 20	9 09	10 43		11 3
Հայտար Բաշա մրվ.	2 10	2 40	3 14	4 01	5 45		7 23	9 13	10 47		— —
հար	2 15	2 45	3 19	4 06	5 53		7 28	9 19	10 53		11 46
Քէսբրիս վարոր մրվ.	2 23	2 53	3 27	4 15	6 05		7 38	9 27	11		12 05
	2 48	3 18	3 52	4 40	6 30		8 03	9 52	11 25		12 30
											Ագշ.

Միւլահազա — Գարաքէօյ քեօբրիւսինէն խաթթ իւզէրինե, վէ խաթթ իւզէրինէն Գարաքէօյ քեօբրիւսինէ մաղրուսան մաղրուլա իմրա գէլէնճագ զակաժ, թագիր օլունը էշխաի զաթիւե զիյատե նումերօլարը մուհարրեր գաթարլարտա գաղալ օլունը։

Իվվէլյա՝ Գարաքէօյ քեօբրիւսինէ իրալ օլանճագ զակաժլար՝ 3 ե-խա 5, 31, 11, 13 վէ 33,

Սա ինճ՝ Գարաքէօյ քեօբրիւսինէն խաթթ իւզէրինե իրալ գէլէնճագ զակաժլար՝ 34, [illegible], 36, 10 վէ 12 նումերօլը գաթարլարլա իմրա գէլէնճագլը զեյան օլունը։

Գրյմէթը մուխամմէնէսի 5500, պէտէլը միւզայէտէսի 14400, իչարէթը մախսուսէսի, ճատտէսի՝ Զատրճըլար ճատտէսի։

Պէտէլի լիրաի Օսմանի 100 ղչ.տան նագդէն իյֆա օլունմագ իւզրէ Զարշուի Քէպիրլին Զատրճըլար ճատտէսինտէ քեանն վէ չարշուի մէզքիւր թամիրաթ գօմիսիօնընա ալտ վէ գրյմէթը մուխամմէնտ վէ պէտէլը միւզայէտէսիյլէ իչարէթը մախսուսէսի պալէտէ մուհարրէր պուլընան պիր պապ տիւքքեանընն պէտէլի հէնուզ հատտը լայզգընա վարմամը օլտուղընտան, իչպու 1317 սէնէսի քեան. սանիսինին 26ինճի կիւնինտէն 318 սէնէսի մարտընին 15ինճի կիւնիւնէ գատար թէմմատը միւտէթիյլէ միւզայէտէսինէ տէվամ օլունմասը գօմիսիօնճա թէգարրուր էյլէտիկինէ մէպնի, պու միւտէթի զարֆընտա թալիպ օլանլարըն՝ հէր ճիհէթէ տաիր իյզահատ ալմագ վէ բէյ սիւրմէք իւզրէ Զարշուի Քէպիրաէ Սօրկունճը խանընտաքի էմլաք միւնասիբէրինէ միւրաճաաթ իթմէլերի, վէ գրյմէթը մուխամմէնէսինին էօչրիւնէ միւսավի թէմմին ագչէսինի տախի թիճարէթի վէ Նաֆիա նէզարէթը ճէլիլէսի տաիրէսինտէքի Զարշուի Քէպիր թամիրաթ գօմիսիօնը ատտորընա թէսլիմ էյլէմէլերի իլան օլունը։

29 քեան. սանի 317 12—8

Ճէնէրալմէքեան Բէրլթէվիյալ վալիտէ Սուլթան հազրէթլերի վագֆրնտան քէօբրիս պաշընտա քեանն 7 վէ 9 վէ 11 վէ 15 վէ 16 վէ 18 վէ 20 նումէրօլարլա մուրագգամ մաղազալարլա Ագսէրայտա վագը 1 վէ 3 վէ 5 նումէրօլը տիւքքեանլարը, վէ Մահմուտիյէ մէքթէպի պագգալիյէսինին միւտէթը մուգավէլէնամէլերի իչպու չուպաթ նիհայէթինտէ միւնգազի օլաճաղընտան, 318 սէնէսի մարտընտան իթիբարէն 1 վէ 2 վէ նիհայէթ 3 սէնէլիք օլմագ իւզրէ իսթիյարա թալիպ օլանլարըն՝ չուպաթին 25ինէ գատար պէհէր բազար էրթէսի վէ չարշէնպէհ կիւնլերի սաաթ 6յա գատար էվգաֆը Հիւմայուն Խաղինէսինտէ վագֆը միւշարէյէհա օտասընա միւրաճաաթ էյլէմէլերի իլան օլունը։

4 չուպաթ 317 7—5

FARINE LACTÉE NESTLE

ՁՕՃՈՒԴԼԱՐ ԻԶԻՆ ՄԻՒՐԷՖՄԷԼ ՂԸՏԱ

Պլէֆիմլէ մէմալիք հէքիմլերի թարաֆընտան թավսիյէ օլունմըշ սըր. տէրունինտէ էն ալէա Զուիցցերիա սիւտի վար սըր։

Պլէֆիմլէ էճզախանէլերտէ վէ պաշլընա էճզա սեբօլարընտա պուլընը։

ՖԱՌԻՆ ԼԱԳԹԷ ՆԷՍԹԼԷ

ՁՕՃՈՒԴԼԱՐ ԻԶԻՆ

ԷՆ ԱԼԷԱ ՂԸՏԱՏԸՐ

Մէմալիքը Շասանէ իչինն վէքիլը ումումի՝ Միւսիւ Է. Հէննի։ 24—11

ԷՍԿԻՇԷՀԻՐ—ԳՕՆԵԱ ԽԱԹԹԸ

224 նումէրօ էյնե վէ եօլճէք գաթարը	ժամ	գպ.	223 նումէրօ էյնե վէ եօլճէք գաթարը	ժամ	գպ.
Էսկի-Շէհիր հարքթ.	12	սպհ.	Գոնեա հարէքէթ	12	սպ.
Քէօքճէ-Գրբարդ »	12	42	Բունար-Պաշը »	12	42
Սապանճի-Բունար »	1	39	Մէյսան »	1	47
Ակսունա »	2	33	Սէրայ-Ինէ »	2	27
Զէօքիւրլէր »	3	15	Գատրն-խան »	3	09
Ցէօյէր »	4	10	Ըկրն »	4	03
Հէսանիյէ »	4	39	Զավուշեր քեօյ »	4	35
Համամ »	5	03	Ազ-ուրի քեօյ »	5	13
Ղազլրկէօյ-Համամը »	5	14	Ազ-Շէհիր »	5	53
Աֆիոն-Գարահիսար »	6	01	Եարան »	6	15
Գէօյիւք-Զօպանլար »	6	41	Իսհակլը »	6	40
Զայ »	7	36	Զայ »	7	33
Իսհակլը »	8	21	Գէօյիւք-Զօպանլար »	8	20
Դանան »	8	45	Աֆիոն-Գարահիսար »	9	1[illegible]
Ազ-Շէհիր »	9	16	Ղազլրկէօյ-Համամը »	9	44
Ղարի քեօյ »	9	48	Համամ »	9	53
Զավուշեր քեօյ »	10	30	Հէսանիյէ »	10	20
Ըկրն »	11	08	Ցէօյէր »	11	05
Գատրն-խանը »	11	55	Զէօքիւրլէր »	11	53
Սէրայ-Ինի »	12	50	Ակսունա »	12	42
Մէյսան »	1	22	Սապանճի-Բունար »	1	38
Բունար-Պաշը »	2	22	Քէօքճէ-Գրբարդ »	2	20
Գոնեա մրվ	3	սգշ.	Եօկի-Շէհիր մրվ.	3	սգ

ԷՍԿԻՇԷՀԻՐ—ԷՆԳԱՐԷ ԽԱԹԹԸ

ՀԱՐԼԻՔԹ էյնե- վէ եօլճէք գաթարը Նո. 122	ժամ	գպ.	ԱՎԷԹ էյնե- վէ եօլճէք գաթարը Նո. 121	ժամ	գպ
Էսկիշէհիր հար	1	Սգհ	Էնգարէ հար.	2	Սգհ
Ալա Բունարը	1	44	Սրնճան քեօ.	2	47
Ալը քեօյ	2	24	Մալլի քեօյ	3	49
Գէյլիք Ախէր	3	04	Բոլաթլը	5	16
Սարըքեօյ	4	09	Գէյլիք Գեօբրիս	6	
Գիշէր	4	58	Սազլեր	6	27
Սազլեր	5	35	Գիշեր	7	04
Գէյլիք Գեօբրիս	6	09	Սարըքեօյ	8	01
Բոլաթլը	7	03	Գէյլիք Ախէր	8	58
Մալլի քեօյ	8	21	Ալը քեօյ	9	46
Սրնճան քեօյ	9	15	Ալա Բունարը	10	48
Էնգարէ Դաշ.	10	Ագշ	Էսկիշէհիր մրվ.	11	Ագշ



ՐԱՀԱԹ ԵԱՇԱՄԱԳ ՎԷ ԱԶ ՎԱԳԹՏԱ ԶԷՆԿԻՆ ՕԼՄԱԳ

ԳՕԼՈՒՆԸ ՎԷ ՎԻՐԱՃՈՒՏԸՆԸ ԵՕՐԱՃԱՂԸՆԱ ԱԳԼԸՆԸ ՎԷ ԶԻՀՆԵՆԻ ԻՇԼԷԹ

Թէք պիր ատամ պիր օրագ մաքինասը իլէ 30-40 քիլիմին այնը զէմանտա կէօրէճէյի իչի պիթիրիրսե, էլպէթթէ զէնկին օլուր։

Զիֆթճիլէրիմիզ վէ էրպապը զըրաաթ՝ պու հագիգաթա էհէմմիյէթ վէրէրէք, պիր տէֆա Դալաթատա Արապ Ճամիի հիվարընտա Թրամվայ ճատտէսինտէ 146 նումէրօլը Իսկիլիզ Միւսիւ Ճօրճ Զէվնէլ էվլատլարը մաղազասընա թէչրիֆ իթմինլէր։ Զէվնէլ էվլատլարը՝ չօգ սէնէլէրտէն պէրու պու իչ իլէ մէշղուլ օլտուգլարընտան, թէճրիպէլէրի սայէսինտէ Ամէրիգատա Զիգակօ ֆապրիգալարընն մաքինալարընը էլտէ իտպիմիշլէր քի, տայանըգլը, գուլանըգլը, սատ, վէ չէլիքտէն եարըլմըշ օլտուգլարընտան, տիւնեանընն հէր թարաֆընտա քէսպը չէօռէթի իթիմիլէր տիր։

Մէմալիքը Շահանէնին հէր թարաֆընտա էն զիյատ իչէ եարայըլը օլան պու մաղազանն զըրաաթ ալէաթ ու էտվաթը քէսրէթլէ սաթըլմագտա օլտուգընտան, Զէվնէլ էվլատլարը՝ թէճրիպէքեար մաքինաթլէրի պուլընան Զագճիան Ցովհաննէս էֆ.յի տայմա վիլայէթլէրտէ կէզտիրէրէք, գուրմայը վէ գուլանմայը մէճճանէն էօյրէթմէքտէ տիրլեր։

Թալիպլերի՝ ուֆագ պիր թէճրիպէ իչիւն մաղազամըզա եախսա վիլայէթլէրտէքի վէքիլլերիմիզէ միւրաճաաթ իթտիքլերինտէ, գանսաթ հասլ իտէճէքլերինէ էմնիզ։

ՇԱՐԳ — ՇԸՄԷՆՏԸՖԷՐԼԷՐԻ

1901 թուիր. Նո,Խ. 1ից՝ Իթիբարէն եէնի իլանա տէկլին եօլ թարիֆաը.

ՆՈՒՄԷՐՕ	6	62	10	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	42	44	46	48
ՍԹԱՍԻՕՆ	Ամսական գնացքներ										Գ.ԱԳԹԸ ՀԱՐԷՖԷԹ							Էջլեռնեն ոգլամա գատար				
Թրամվայ	5 58	7 18	7 50	8 18	8 53	9 20	9 47	10 16	11 18	12 07	1 04	1 32	2 13	3 09	3 44	4 15	4 42	5 02	5 29	5 56	6 24	6 [illegible]
Խում-Գապու	7 09	7 35	8 02	8 34	9 03	9 30	9 57	10 34	11 28	12 18	1 14	1 42	2 23	3 19	3 54	4 25	4 52	5 12	5 39	6 06	6 34	7 05
Գեղեն-Գապու	7 13	8 07	8 39	9 07	9 34	10 04	10 38	11 32	12 22	1 18	1 46	2 27	3 24	3 58	4 29			5 43	5 43	6 10	6 38	7 09
Լամբա	7 18	8 12	8 45	9 12	9 39	10 06	10 43	11 37	12 27	1 23	1 52	2 32	3 29	4 03	4 34			5 21	5 48	6 15	6 44	7 14
Գեան-Գուլի	7 23	7 52	8 19	8 50	9 17	9 44	10 09	10 48	11 42	12 32	1 28	1 56	2 37	3 34	4 08	4 39		5 26	5 53	6 20	6 49	7 20
Թարիխոր	7 38	8 07	8 32	9 02	9 30	9 59		10 58	11 54	12 42	1 43		2 50	3 47	4 23	4 52	5 10	5 36	6 06	6 32	7 01	7 32
Ալ-ՍԷՖՆԷ	7 48	8 22		9 12		10 12			12 06		1 55		3		4 33		5 20		6 16	6 44	7 11	7 42
Եիւքիւք-Զէքմէճէ		8 32				10 20			12 14		2 03									6 52		

ՆՈՒՄԷՐՕ	8	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	41	43	45	47	49	51	61
ՍԹԱՍԻՕՆ	Ամսական գնացքներ										Գ.ԱԳԹԸ ՀԱՐԷՖԷԹ							Էջլեռնեն ոգլամա գատար					
Եիւքիւք-Զէքմէճէ			7 13							10 39			12 48		2 29							6 58	
Ալ-ՍԷՖՆԷ	6 07	6 55	7 24	7 56		8 21		9 45		10 49			12 59		2 40		3 39		4 56		5 51	6 22	7 12
Թարիխոր	6 19	7 07	7 34	8 08		8 33	9 03	9 57	10 31	11 04		11 52	1 11	2 20	2 52		3 51	4 22	5 09	5 39	6 03	6 34	7 31
Գեան-Գուլի	6 34	7 22	7 51		8 21	8 48	9 15	10 09	10 46	11 13	11 40	12 07	1 26	2 35	3 04	3 38	4 06	4 37	5 24	5 51	6 18	6 47	7 52
Լամբա	6 37	7 26	7 54		8 25	8 54	9 18	10 13	10 49	11 16	11 44	12 10	1 30	2 39	3 07	3 42	4 10	4 40	5 27	5 54	6 21	6 51	
Գեան-Գապու	6 42	7 31	7 59		8 30	8 56	9 23	10 19	10 54	11 21	11 49	12 15	1 35	2 44	3 12	3 47	4 16	4 45	5 32	5 59	6 26	6 57	
Խում-Գապու	6 47	7 36	8 04	8 6	8 35	9 04	9 [illegible]8	10 24	10 59	11 26	11 54	12 20	1 40	2 49	3 17	3 52	4 23	4 50	5 37	6 04	6 32	7 03	8 09
Գապու	6 55	7 44	8 12	8 14	8 41	9 09	9 16	10 32	11 07	11 34	12 02	12 28	1 48	2 57	3 25	4	4 31	4 58	5 45	6 12	6 40	7 11	8 18

Իրիսոր.—Եէնի իլանա տէկլին. 8, 10, 14, 34, 36, 11, 13, 25, 41 վէ 45 նումէրօլը գաթարլար՝ եալընը 1 սաաթգաՁ էյբունՁրունընտա սուբհանագլար սըր։
Թէք ο գատար հեվալէյի օլմայանիլիրլեր՝ գէլա խաթխանա հէր գաթարտա գաղալ օլունճագլար սըր. լաքին հեվալէյի օլան եիւքլեր՝ եալընը 61 վէ 62 նումէրօլը գաթարլարտա գաղալ օլունճագլար սըր։
Հէրօլը գաթարլարտա գաղալ օլունճագլար սըր։
Շարգի եվրօպանի վագթը՝ Ցէրասատէթ սաաթը իւզէրինէ սաաթէ իկի սէրի սիր։

ՄԻՒՏԻՐԻՑԷՐ